ՆՈՒՄԵՐՈ 1654 — 1883 ՓԵՏՐՎԱՐԻ 17 ԲԵՆԹՇԵՆԹԻ — ԱՌՕՐԵՆՃԸ ՍԼՆԷ

ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖԷՄԵՐ

ՄԻՎՍՏՍԸ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՃԱՄԻ ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ԳԻՆԸԱԹԼԱՐԸ

Մէջմիսիէ 20 դրուշան

ՍՈՒԱՄՊՈՒԼ ԻՉԻՒՆ

Պիր սէնէլիք . . . . . 180 դրուշ
Ալթը այլըք . . . . . 99 »
Իկի այլըք . . . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՒՆ

Ցարտա իւէ իրսալ օլունաճաղլար իչիւն

Պիր սէնէլիք . . . . . 220 դրուշ
Ալթը այլըք . . . . . 140 »

30 ԲԱՐԱ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթըրը իչիւն

1 վէ 2 վէ 3 ամսեան սահիֆէյէ . . . 8 դրուշ
4 ամսեանա սահիֆէյէ . . . . 2 »

ԻՒԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ուրմուրը սարրաֆիյէյէ այնա իլանաթ.
2 վէ 3 ամսեանա սահիֆէյէրէ . . . 6 դրուշ
4 ամսեանա սահիֆէյէ . . . . 4 »

Զիրատէ միւտատէթ իչիւն իլանաթա այրը բատարիլըր օլուր։

Մէվսիմը նէֆիսլա տայիր պէնալէր մէճմանէն գապուլ օլունաճագ վէ տէրմ օլունմայան էվրաղ իտատէ օլունմայաճագ տիր։

30 ԲԱՐԱ

Իսթանբուլանէ, հէյէթը Թահրիրիյէսի վէ մատբասը, Սիրամոլնա Պապը Ալի ֆաատէսինտէ նուսխէսը 20 Մարտիրի Կոզէթա Տէրրան Ճիվէյէկանա միւրաճաաթ օլունաճաղը դիպի, թանէյէ տիր։ — Կազէթանին ուսուլը իսարտ վէ թատրիրիյէսինէ այնա քեֆիֆէյի մէվգուատ էսասլարը տանէ նամանա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԿԻՒՆԷԼԻՐԻ ՀԱՎԱՏԻՍ

Ֆրանսա սեֆիրի Մարքի տը Նօայլ ճէնապէլերի՝ ճէպէլը Լիսլանա միւթեսարրիֆը Բիւամէմ բաշա հազրէթլէրինէ եէրինէ պիր խալէֆ թայինի հագդընտա հալա էֆքարը մարիւմէսինտէ սապիթգատէմ տիր։ Կէօրիւնիւրտէ Ֆրանսզ հիւքիւմէթինին պու պապատէքի իստատաը շու տըր քի, Ֆրանգօ բաշատէ Նասրի պէյ վագթլայա Պապը Ալի թարաֆընտան ճէպէլը Լիսլանա միւթեսարրիֆլըղը Իչիւն թէքլիֆ իտիլմիշ օլմապա, թէքլիֆը մէզքուր ելան շայանը հիւսնի գապուլ տըր։

Ֆրանգօ բաշա իլէ Մարքոնի բաբաղարը միյանընտա հիւսնիւ միւնասէպաթ մէվճուտ օլուպ, պէտյէ պիր իթիֆաֆը Ֆրանսզ գօնսօլօսլարը տա օ վագթ թագտիր ու թասվիպ իթմիշ օլտուգլարընտան, չիմտի Ֆրանսզ հիւքիւմէթի էօյլէ պիր միւհթէրէմ զաթը մախտումը Նասրի պէյի մէզքուր միւթեսարրիֆլըղա գապուլ իստէպիլիր օլտըղընը Լոնտրա եազըյոր։

Տիկէր թարաֆտան պու կիւնքի Վ-էրը պէյանընա կէօրէ, իշպու մէսէլէ հագդընտա էյան հիւքիւմէթը Սէնիյէ իլէ սիֆէրան էճնէպիյէ արասընտա միւզաքէրէ ճերյան իտուպ, պու պապատէ անգարիպ իթթիֆագը էֆքեար հասըլ օլմասը մէմմուլ օլտըղընտան, սիֆէրանըն կէլէճէք իլք իթթիմաճընտա վէ եախոտ անտէն սանդրաքինէ իչէ պիր գարար վերիլմէսի մէհսուլ իմիշ։

Պունդանա պէրապէր Մ-ոնսիէ կազէթասը՝ մէսէլէի մէզքուր հագդընտա չիմտիյէ գատար հիչ պիր իթթիմար սիֆէրա վուգու պուլմամըշը կկալ, պունդան պէօրէ տէ վուգու պուլմասը միհթէմիլ օլմամըշը, վէ Ֆրանսա հիւքիւմէթինին, Բիւսթէմ բաշա հազրէթլէրինին թէմմտիրը միւտատէթը մէմուրիյէթինէ տաիր ասլա միղաքէրէյէ կէրիշմէյէճէկինի, մէ օ հիւքիւմէթին պու րէտտինտէ սէպէպ 1881տէ Բիւսթէմ բաշանըն մագամը մէմուրիյէթինտէ պագասը միմքին օլմամըշընը Պապը Ալիյէ իսպաթ իթթիկինի, վէ Պապը Ալինին տախի պունդա գանի օլմըշընը պէյան իթթիքատ տիր։

Պիզ իսէ ալտըրմըզ մալիւմաթա կէօրէ մուէլլիֆնուն չունը պէյան իտէրիզ քի, ճէպէլը Լիսլանա մէսէլէսի սէպէպսիզէ Պապը Ալի վէ Ֆրանսա սէֆարէթի արասընտա հիչ պիր պիրուտէթ հասըլ օլմայըպ, պիլքա սէֆիր Մարքիտը Նօայլ ճէնապէլերի պու քէրրէտ Պապը Ալիյէ պիր նօթա իրսալ իտէրէք, տէվլէթը Օսմանլիյէ իլէ Ֆրանսա տէվլէթի արասընտա էյան մէվճուտ օլան թիճարէթ ահոնամէտլերինտէ իճրասընը Պապը Ալինին արզու իթթիկի պապը թաստիպաթ խուսուսընտա Ֆրանսանըն միզաքէրէյէ կէրէքմէկէ հազրը օլտուգունու թէպլիղ էյլէմիշ տիր։

Մէզքուր նօթատա Մարքիտը Նօայլ ճէնապէլերի՝ միւնազրատ օլան մուահէտտէ վէ մէրի իլէ իճրա թութուլմուշ օլան թարիֆատա, հէր իքի թարաֆը՝ լիզումմ կէօրտիկի թատիրլաթը, թարիխը ինիգատան 14ինճի վէ եախոտ 27ինճի սէնէսինտէ թէքլիֆ իթմէսինտէ տաիր օլան պէհտին ահքեամընա մուվաֆֆագ օլարագ միւնասիպ կէօրիւլէն թատիրլաթը միւզաքէրէսինէ հազրը օլտուգունու պէյան էյլէմիշ տիր։

Ահոնամէտին թարիխը ագտընդն 21ինճի սէնէսի խիթամը՝ հուլալ իտէճէք մարտ 1/13ինճի կիւնինէ թէտատիֆ իտէճէկինտէն, վէ հալ պու քի եէվմը մէզքուրէ գատար միւզաքէրաթընը խիթամը գապէլ օլամատըղընտան, պիր իթիրաֆը էֆքեար հուսուլէ կէլինճէյէ գատար, էսքի թարիխլարը թէնպիհէ օլունմուշ վէ սէրէֆ պիրէրէ ատ ալմամըշ ալը։

—Պէյօղլու Խրիստոֆորընտան էն մէշհուր խրիստոնտան օլուպ, կէչէնտէ Ֆէրիկէյ ռօգարընտա պիր էրքէք իլէ պիր գատրը սիրամ թէհտիտէյլէ ասլան վէ տէբաէսթի իչիւն խանէսի պասըլմագտա մէմուրիյը զապթիյէտէն իքի քիշիյի եարալասան վէ նիհայէթ քէնտիսի տէ մէճրուհէն տերտէսթի իսրէն Գալամաթ Եօկի նամ շախսըն կէչէն կիւն Պէյօղլու ճէզա մահքէմէսինտէ մուհաքէմէսի իճրա օլընարագ, 3 սէնէ քիւրէք ճէզասընա հիւքմ օլունմուշ, վէ տէրտէսթ օլունմըղը սըրատա պալիտա իլէ ժանտարմալարը իւզերինէ հիճում իտէն վալիտէսի տախի 6 այ մահպուսիյէթէ հիւքմ օլունմուշ տըր։

Մէզքուրմանն պու հիւքմիս պիր մէմնունիյէթ ալամէթի իլէ խթիմա իտուպ, քէմալը խօշնուտէ իլէ մահքէմէսէն չըգմըշլար տըր։

ՏԱԼԽԻԼԻՅԻ

Զաթը հազրէթը Շէհրիյարի՝ Ահմէտ վէֆիգ բաշա հազրէթլէրինէ մամուլ գալարը միւտատէթտէ ալմագտա օլտըղը այանլըգ մասշը եէրինէ 15,000 դուրուշ մասգուլիյէթ մասշը թասիս պույուրմուշլար տըր։ Իշիտլիկինէ կէօրէ, բաշի միւշարիրլէյի շու էանատտէ թիւրքճէ, Արապճա վէ Ֆարիսի օլարագ պիր լուզէթ քիմապը թէրթիպ ու թէէլիֆլիյէ մէզուլ իմիշ։

—Կէչէն կիւն Գարատէնիզտէ պաթան Բիւկ Ազիզ նամ ինիրլիգ վաբօրընը թէ-ֆիֆէյէթը զարգընը թահգիգ էյլէմէք իւզրէ Տէրսաատէթ ինկիլթէրրա ժէնէրալ գօնսօլօսու Մ. Ֆոսէֆին թահթը ռիյասէթինտէ պիր գօմիսիօն թէշքիլ օլունմուշ տըր։ Ինկիլիգ սէֆարէթի մայէթ վաբօրընը գօմիսիօնա ազա թաեին օլունմուշ տըր։ Թահգիգաթը մէզքուրէ իքի կիւնտէ խիթամ պուլաճագ տըր։

Բէօսթէնճէ Ֆրանսզ գօնսօլօսխանէսինին թէրճէմանը Մ. Սբիրօ տախի մէզքուր վաբօրընը պաթմասը իլէ պօղուլան եօլճուլար միյանընա պուլունմուշտուր։

—Իշիտլիգինէ կէօրէ, Տիվանը թէմիզ ազալարը՝ մահքէմէի թիճարէթի խսիինաֆ ռէիսի Սուրէնեան Յովհաննէս էֆէնտի հազրէթլէրինէ, վէ խսիինաֆը թիճարէթի ռիյասէթի՝ Պէյօղլու Պիտայէթ մահքէմէսի ռէիսը էվվէլի Մէհմէտ պէյ էֆէնտիյէ թէվճիհ պուլուրմուշ տըր։

—Շէհր Էմանէթի՝ կէչէնտէ խսթալզէլարընտան տօպայը գարայա վուրմուշ օլան քիւչիւք պալըգլարընը թօքանըլըպ սաթըլմասընը մէն իչիւն պէյէտիյէ միւտերիւքլերինէ էմր կէօնտէրմիշ տիր։

—Իտարէյ Մ-ոսսէնին ֆապրիգա ամէլէսինէ պու տէֆա պէշ այլըգ միւթէտախիլ մաաշ իթա իտիլմիշ տիր։

—Խասէքի գատընլար իսաթախանէսի թապիպի Քիրեագօ էֆէնտինին կէնճ օլտըղընա տաիր կէչէնտէ պիր Օսմանլը կազէթասընտա եազըլան պիր ֆիրա՝ Շուրաի-Տէվլէթճէ նազարը տրդգաթը ճէլպ իտուպ, Շուրաի—Տէվլէթճէն վէ Շէհր Լիանէթինէն վէ Մէքթէպը Թըպպիյէսէն իքիշէր զաթատան միւրէքքէպ թէշքիլ գելընան պիր գօմիսիօն մէզքուր խասթախանէյէ կիտէրէք, մատտէի մէզքուրէյի թէտգիգ էյլէյէճէք իմիշ։

—Իշիտլիգինէ կէօրէ, Տէրսաատէթին պիլ ճիմէ խան օտապայրարը Պապը Զապթիէյէ ճէլպ օլընարագ, շիպգէնի վէ մէճհուլ իւլ ահվալ եշխասը խան օտալարընտա պարընտրմամա-ղը տիգգաթա այմիշ, վէշիմնի-քի վիլայաթ վէ սանճագ թէշքիլաթընա մուվաֆֆագ պիր սուրէթ-տէ Ռէշիդ տախի սուրէթը մաթ-լուպէտտէ թային իսրիմէսի իչիւն պէրվէճէշ ատիի պիր գօմիսիօնը ժամանատա թէշքիլ իլէմիշ ատիր։ Մատէթէտա եապիլար իգվիրեան Գրիգորիս « Ազէսան Հարություն « Դիմանքեան Գրիգոր « Մինթանճեան Սիմոն պէյ Մաքսուտեան Յարգիս էֆ. Ազաբէկեան։ Մի-քայէլ » Մամիկոնեան

Պու գօմիսիօնըն միւզաքէրա-թընա խառն ժողովը էրմէնի-ճէ վէ թիւրքճէ դիւանագիրլերի տախի հազրը պուլունանագ-լար տըր։

Պու վիւնասէպէթլէ պէզ տախի շունու պէէան իսէրիզ քի, պիր գայ սէնէ էվվէլ առաջնորդլըգ ԲԻՒՐԷՐԻՆԷ թայինը հուստուրտա տաիր Բաթրիդխանէ-տէ պիր գօմիսիօն թէշքիլ օլունմուշ վէ պու գօմիսիօն թարա-ֆընտան օլ պատատէ պիր բաբօրթ-թօ թանզիմ իսրիմիշ օլաուգունտան, չիմտիքի գօմիսիօն պէրաի սուհուրէթ մէզքիւր բաբօրթ օլու-կէօղ էօնիւնէ ալանագ օլուր իսէ, իսթիֆատտ իտէճէկինտէ իշ-թիսսահ իթմէյիյ։

Ալրապկիր Գաւառ. ժողովը՝ առաջնորդ Ապահունի Գեր. Տ. Եղնիկ Սրբազանու իսթիֆա իթթի-րիւերէք եէրինէ պիր Առաջնորդական Տեղապահ իրսալ իսրիմէսինի Ադդ. Կեդր. Վարչութիւնտան թալէպ իթմիշ օլմապա, խառն Ժողով պու մէսէլէյի տախի միւզաքէրէ իսէրէք, Գեր. Տ. Եղնիկ Սրբազանը մէսէլէսի հէնուզ թէսվիյէբեղյը օլմամըղընը նազարը իթինպա ալմըշ, վէ պու միւհազատա մէպանի բուհանի մումանիլէյհին մէզքիւր առաջնորդլուգտան ինֆիսալի հէնուզ նամինատիպ ուճաղընա գարար վերմիշ վէ պինանէն ալէյհ Ալրապկիր Գաւառ. ժողովընն թալէպինի շիմտիլիք ըէտտա իյէմիշ տիր։

Պաղր բաբաղարրն տավա վէ շահատէթ վէ եէմին իչիւն մահքէմէլերէ ճէրպ օլունմալարը լազմ կէլմիկինտէն պունլարըն իրսալ օլունմասը իչիւն պու կիւնլէրտէ Պապը Ալիտէն Բաթրիգխանէյէ պիր թէզքերէ վիւրուտ իթմիշ օլմաղա, տիւնքի խառն ժողով պու մէսէլէյի տախի թահթը թէզքէքիւրէ այրապ, բէհապիյնին տավա վէ շահատէթ վէ եա եէմինտէն ասլայը մահքէմէլերէ կիտիպ կէմիլերի, սրֆիթը բուհանիկէլերինէ հաղըշմայաճաղը ճիհէթլէ, իմիթիյազթը մէվճուտէյէ թէվֆիգան, ճէլպի լազմ կէլէն բաբաղարրն մուհաքէմէլերի բաթրիգխանէտէ բուլէթ օլունարագ չէհատէթ վէ եա եէմինլերի օրատա արընմասընա միւսատատ պույուրմասը իչին խառն ժողով Պապը Ալիյէ պիր թագրիր եազմայա գարար վերմիշ տիր։

Ամասիա իսարէ վէ սաիր մէճլիսլերի իչիւն ազա թայինինէ մէմուր օլան թէֆրիգ ճէմիյէթինտէ մութասարրիֆ վէ հաքիմլերին մէվճուտ օլտուգլարը կիպի Առաջնորդական Տեղապահ Գեր. Տ. Պօղոս վարդապետին վիրուտինէ գատար Փոխ-Առաջնորդ մագամինտա պիր բաբաղ ինթիխապ իտիլէրէք պունլարն մէզքիւր թէֆրիգ ճէմիյէթինէ իրսալ իտիլմէսինէ տաիր Ամասիա Գաւառ. վարչութիւնընա պա թէլէկրաֆ էմր եազմապա գարար վերմիշ, վէ պու պապատէ Սրբոց վիլայէթինէ տէ մալիմաթ վերմէք իւզրէ բաթրիգխանէ թարաֆընտան պիր թէլէկրաֆ քէշիտ օլունմըշտուր։

Տիւնքի խառն ժողով՝ Մուշ առաջնորդը Ալէքսէճեան Գեր. Տ. Գրիգորիս Սրբազանն Ս. կարատ Ռէշիդին տախի սուրէթը մաթլուպէտտէ թային իսրիմէսի իչիւն պէրվէճէշ ատիի պիր գօմիսիօնը ժամանատա թէշքիլ իլէմիշ ատիր։ Մատէթէտա եապիլար իգվիրեան Գրիգորիս « Ազէսան Հարություն « Դիմանքեան Գրիգոր « Մինթանճեան Սիմոն պէյ Մաքսուտեան Յարգիս էֆ. Ազաբէկեան։ Մի-քայէլ » Մամիկոնեան

Պու գօմիսիօնըն միւզաքէրա-թընա խառն ժողովը էրմէնի-ճէ վէ թիւրքճէ դիւանագիրլերի տախի հազրը պուլունանագ-լար տըր։

Պու վիւնասէպէթլէ պէզ տախի շունու պէէան իսէրիզ քի, պիր գայ սէնէ էվվէլ առաջնորդլըգ ԲԻՒՐԷՐԻՆԷ թայինը հուստուրտա տաիր Բաթրիգխանէ-տէ պիր գօմիսիօն թէշքիլ օլունմուշ վէ պու գօմիսիօն թարա-ֆընտան օլ պատատէ պիր բաբօրթ-թօ թանզիմ իսրիմիշ օլաուգունտան, չիմտիքի գօմիսիօն պէրաի սուհուրէթ մէզքիւր բաբօրթ օլու-կէօղ էօնիւնէ ալանագ օլուր իսէ, իսթիֆատտ իտէճէկինտէ իշ-թիսսահ իթմէյիյ։

Ալրապկիր Գաւառ. ժողովը՝ առաջնորդ Ապահունի Գեր. Տ. Եղնիկ Սրբազանու իսթիֆա իթթի-րիւերէք եէրինէ պիր Առաջնորդական Տեղապահ Իրսալ իսրիմէսինի Ադդ. Կեդր. Վարչութիւնտան թալէպ իթմիշ օլմապա, խառն Ժողով պու մէսէլէյի տախի միւզաքէրէ իսէրէք, Գեր. Տ. Եղնիկ Սրբազանը մէսէլէսի հէնուզ թէսվիյէբեղյը օլմամըղընը նազարը իթինպա ալմըշ, վէ պու միւհազատա մէպանի բուհանի մումանիլէյհին մէզքիւր առաջնորդլուգտան ինֆիսալի հէնուզ նամինատիպ ուճաղընա գարար վերմիշ վէ պինանէն ալէյհ Ալրապկիր Գաւառ. ժողովընն թալէպինի շիմտիլիք ըէտտա իյէմիշ տիր։

Պաղր բաբաղարրն տավա վէ շահատէթ վէ եէմին իչիւն մահքէմէլերէ ճէրպ օլունմալարը լազմ կէլմիկինտէն պունլարըն իրսալ օլունմասը իչիւն պու կիւնլէրտէ Պապը Ալիտէն Բաթրիգխանէյէ պիր թէզքերէ վիւրուտ իթմիշ օլմաղա, տիւնքի խառն ժողով պու մէսէլէյի տախի թահթը թէզքէքիւրէ այրապ, բէհապիյնին տավա վէ շահատէթ վէ եա եէմինտէն ասլայը մահքէմէլերէ կիտիպ կէմիլերի, սրֆիթը բուհանիկէլերինէ հաղըշմայաճաղը ճիհէթլէ, իմիթիյազթը մէվճուտէյէ թէվֆիգան, ճէլպի լազմ կէլէն բաբաղարրն մուհաքէմէլերի բաթրիգխանէտէ բուլէթ օլունարագ չէհատէթ վէ եա եէմինլերի օրատա արընմասընա միւսատատ պույուրմասը իչին խառն ժողով Պապը Ալիյէ պիր թագրիր եազմայա գարար վերմիշ տիր։

Ամասիա իսարէ վէ սաիր մէճլիսլերի իչիւն ազա թայինինէ մէմուր օլան թէֆրիգ ճէմիյէթինտէ մութասարրիֆ վէ հաքիմլերին մէվճուտ օլտուգլարը կիպի Առաջնորդական Տեղապահ Գեր. Տ. Պօղոս վարդապետին վիրուտինէ գատար Փոխ-Առաջնորդ մագամինտա պիր բաբաղ ինթիխապ իտիլէրէք պունլարն մէզքիւր թէֆրիգ ճէմիյէթինէ իրսալ իսրիմէսինէ տաիր Ամասիա Գաւառ. վարչութիւնընա պա թէլէկրաֆ էմր եազմապա գարար վերմիշ, վէ պու պապատէ Սրբոց վիլայէթինէ տէ մալիմաթ վերմէք իւզրէ բաթրիգխանէ թարաֆընտան պիր թէլէկրաֆ քէշիտ օլունմըշտուր։

Տիւնքի խառն ժողով՝ Մուշ առաջնորդը Ալէքսէճեան Գեր. Տ. Գրիգորիս Սրբազանն Ս. կարատ պէտ. վանքընտան ատաճագը օրան մաթլուպաթը մէսէլէսինէ տէ Միւխթէլիթ Գօմիսիօնա (խառն մանատաժողով) հէդեֆէ իթթիքատէն սոնրա, սանամ 9տա կրճ վէ Փաղ. ժողովպար պէր պէրիմնէն մուհարէգատ իտուպ, այրը այրը իհթիմա իթմիշլէր, վէ ազատնա գատար քէնտիլէրինէ միւթէալլիգ օլան մէսաիլը իսուսուսիյէ իլէ իշ-թիղալ էդէմիշլէր տիր։

—

Տիւնքի կիւն Ցնաեւ. խորհուրդտախի Բաթրիգխանէտէ իթթիմա իտէրէք, քէնտիյէ միւթէալլիգ մէվատը թահթը միւզաքէրէ ալմըշ, վէ պաշլըճա Պէյօղլու հարիգզէտէկիանընա մախսուս օլան խանէտէն պագը գատան մէ Միլլէթ մէճլիսը ուսումիմիսինին իճմամար պարիրնտէ պատսը սէպգատի իսէն 7000 լիրալըգ մէսէլէ հագդընտա Նորատունկեան Յակոբ էֆէնտինին վէրտիկի իլգահմը իսթիմա իլէմիշ, վէ պու պապատէ խառն ժողովա թագտիր օլունաճագ բաբօրթ օլը թանզիմ գարար վերմիշ տիր։

Մայիսի օլտուգու վէճճ իլէ, Պէյօղլու հարիգի զէմանընտա տիկէր միլլէթլէրտէ օլտուգու կիպի պիրտէ տախի պիր իսանէ գօմիսիօնը թէշքիլ օլունմուշ օլմաղա, չիմտի գօմիսիօնը մէզքիւրա թէսիմ օլունան իսանմամը նագալէյէ հագդընտա իլգահթ թալէպ իթմէք լազմ կէլտիկինտէ, տիկէր աղալարը վէֆատ իթմիշ օլուպ, եալընը դանճապտան Նորատունկեան Յակոբ էֆ. հայաթտա պուլունմըղընան, իշլիթէ պու սէպէպտէ մէպանի եալընը էֆէնտիի մումանիլէյհ Ցնաեւ. խորհուրդա չաղրըմըշ տըր։

Խասքէյտէ վագը Գալֆաեան Ողբանոցա 300 լիրա իհսանը Շահանէ վագը օլտըղընը տիւնքի նիսսէսիմրտէ իրան իթթիշ իսէք։

Տիւնքի խառն ժողով՝ մէզքիւր Ողբանոցը միւտիրէսի Սրբուհի մայրապետի մէճիսէ տավէթ իտէրէք, ամիլէի մէզքիւրէյի մումանիլէյհա գատընա թէսիմ իթթիշ օլարը կիպի մէրգուսի մայրապետ տախի տիւն ագշամ Ողբանոցն պիլճիմէլ գըզ չակիրտանընը խասքէյտէքի Ս. Ռաֆայելնա քիլիսէսինէ էնտիրմիշ վէ օրատա իշպու թէվճճիհաթը ճիհանտէրէճաթը հազրէթը Շէհրիյարիէն տօլայը թէզայիտը էյամը էօմրու իդպալը Շէհրիշահիլերի իչիւն տուվալէր օղուրթմուշ տըր։

—

Մաէլմէճնունիյէ Հայրենիտէ պէր վէճճը աթի օգունմուշ տըր։

«Մեծ. Աբիկ էֆ. Ընճեան աղգասէր անձը 50 էֆքի փայտ նուիրեց աղգային Պատրիարքարանի։

Աւելորդ չեմք համարիր ըսել թէ յիշեալ անձը թէ Ազգ. Հիւանդանոցի և թէ Պատրիարքարանի հարկ եղած փայտը ամեն տարի ազգասիրաբար նուիրել իրեն քաղցր պարտականութիւն համարած է։»

—

Միայեալ Ընկերութիւնա խանէթէն պու ագշամ վերիլճէք օլան պէյիւք պալօնը թէրթիպաթ գօմիսիօնը թարաֆընտան աթիտէքի իչ նօգթա իլան օլունմագ իւզրէ մաթպասմըզա թէպլիղ օլունմուշ տըր։

1· Պիլէթլէր գօմիսիօնը մէզքիւր ազալարըյլա Վէրտի թէաթրօսընդն իթթիհատինտէքի Լիւքսէնպուրկ գազինօսընդն սահիպի նէզտինտէ պուլունտրընտան, սաթըն արմագ իսթէյէնլեր տելէրէ վիրաճաաթ իթմէլի տիրլեր։

2· Թէաթրօնդն էօնիւնտէ ուճուզ ֆիյաթլա սաթըլան սախթէ պիլէթլէր զապթա թարաֆընտան միւսաատէր օլունաճաղընտան, պունլարտան սագընմագ իգթիզա իտէր։

3· Միւնասիպ էլպիսէ կէյնմիշ պուլունմագ էրզէմ տիր։

—

Երևանտա նէշր օլընան Պ-ոլ կազէթասընտան պէր վէճճը աթի օգունմուշ տըր։

«Մեծ. Աբիկ էֆ. Ընճեան աղգասէր անձը 50 էֆքի փայտ նուիրեց աղգային Պատրիարքարանի։

Աւելորդ չեմք համարիր ըսել թէ յիշեալ անձը թէ Ազգ. Հիւանդանոցի և թէ Պատրիարքարանի հարկ եղած փայտը ամեն տարի ազգասիրաբար նուիրել իրեն քաղցր պարտականութիւն համարած է։»

—

Մարսէյ Ճնաեւ. խորհուրդտախի Բաթրիգխանէտէ իթթիմա իտէրէք, քէնտիյէ միւթէալլիգ մէվատը թահթը միւզաքէրէ ալմըշ, վէ պաշլըճա Պէյօղլու հարիգզէտէկիանընա մախսուս օլան խանէտէն պագը գատան մէ Միլլէթ մէճլիսը ուսումիմիսինին իճմամար պարիրնտէ պատսը սէպգատի իսէն 7000 լիրալըգ մէսէլէ հագդընտա Նորատունկեան Յակոբ էֆէնտինին վէրտիկի իլգահմը իսթիմա իլէմիշ, վէ պու պապատէ խառն ժողովա թագտիր օլունաճագ բաբօրթ օլը թանզիմ գարար վերմիշ տիր։

Մայիսի օլտուգու վէճճ իլէ, Պէյօղլու հարիգի զէմանընտա տիկէր միլլէթլէրտէ օլտուգու կիպի պիրտէ տախի պիր իսանէ գօմիսիօնը թէշքիլ օլունմուշ օլմաղա, չիմտի գօմիսիօնը մէզքիւրա թէսիմ օլունան իսանմամը նագալէյէ հագդընտա իլգահթ թալէպ իթմէք լազմ կէլտիկինտէ, տիկէր աղալարը վէֆատ իթմիշ օլուպ, եալընը դանճապտան Նորատունկեան Յակոբ էֆ. հայաթտա պուլունմըղընան, իշլիթէ պու սէպէպտէ մէպանի եալընը էֆէնտիի մումանիլէյհ Ցնաեւ. խորհուրդա չաղրըմըշ տըր։

Խասքէյտէ վագը Գալֆաեան Ողբանոցա 300 լիրա իհսանը Շահանէ վագը օլտըղընը տիւնքի նիսսէսիմրտէ իրան իթթիշ իսէք։

Տիւնքի խառն ժողով՝ մէզքիւր Ողբանոցը միւտիրէսի Սրբուհի մայրապետի մէճիսէ տավէթ իտէրէք, ամիլէի մէզքիւրէյի մումանիլէյհա գատընա թէսիմ իթթիշ օլարը կիպի մէրգուսի մայրապետ տախի տիւն ագշամ Ողբանոցն պիլճիմէլ գըզ չակիրտանընը խասքէյտէքի Ս. Ռաֆայելնա քիլիսէսինէ էնտիրմիշ վէ օրատա իշպու թէվճճիհաթը ճիհանտէրէճաթը հազրէթը Շէհրիյարիէն տօլայը թէզայիտը էյամը էօմրու իդպալը Շէհրիշահիլերի իչիւն տուվալէր օղուրթմուշ տըր։

—

Մաէլմէճնունիյէ Հայրենիտէ պէր վէճճը աթի օգունմուշ տըր։

«Մեծ. Աբիկ էֆ. Ընճեան աղգասէր անձը 50 էֆքի փայտ նուիրեց աղգային Պատրիարքարանի։

Աւելորդ չեմք համարիր ըսել թէ յիշեալ անձը թէ Ազգ. Հիւանդանոցի և թէ Պատրիարքարանի հարկ եղած փայտը ամեն տարի ազգասիրաբար նուիրել իրեն քաղցր պարտականութիւն համարած է։»

—

Միայեալ Ընկերութիւնա խանէթէն պու ագշամ վերիլճէք օլան պէյիւք պալօնը թէրթիպաթ գօմիսիօնը թարաֆընտան աթիտէքի իչ նօգթա իլան օլունմագ իւզրէ մաթպասմըզա թէպլիղ օլունմուշ տըր։

1· Պիլէթլէր գօմիսիօնը մէզքիւր ազալարըյլա Վէրտի թէաթրօսընդն իթթիհատինտէքի Լիւքսէնպուրկ գազինօսընդն սահիպի նէզտինտէ պուլունտրընտան, սաթըն արմագ իսթէյէնլեր տելէրէ վիրաճաաթ իթմէլի տիրլեր։

2· Թէաթրօնդն էօնիւնտէ ուճուզ ֆիյաթլա սաթըլան սախթէ պիլէթլէր զապթա թարաֆընտան միւսաատէր օլունաճաղընտան, պունլարտան սագընմագ իգթիզա իտէր։

3· Միւնասիպ էլպիսէ կէյնմիշ պուլունմագ էրզէմ տիր։

—

Երևանտա նէշր օլընան Պ-ոլ կազէթասընտան

ԱՀՎԱԼԸ ՆԱՖԻՍ.

(ՏԻՆՈՒՆ ՍԻՍԵՔԻՆԻՆ ԱՎԼՈՒ)

Մեկ քիմիզ իչիւն զայէթլէ էլ-զեմիյէթտէն, վէ լճբոսը խսէ, էճնէպինին մուտիէնէթի նագտիյէսինէ միւթէվագքի պուլունան ամէլիյաթը ազիմէտէն պիրիսի տախի, Սթամպոլ ըրլսթ ըմը տրը։

Սթամպոլ լիմանը, քէնտի նատիր իւլ էմնալ մէվգիսը, վէ թատիր իւլ էմնալ մէվգիսը։ Գարգին մէրքէզ ամպարը վէ իսկէլէսի պուլունմագ իչիւն մախսուսէն եարատըլմիշ պիր մահէլլ տիր։

Բումէլի չըմէնտըֆէրլէրինին ինչասը, պու լիմանին էհէմմիյէթինի արթըրը։

Մէկզիւր չըմէնտըֆէրլէրին, Էվրօբա չըմէնտըֆէրլէրի սիլսիլէսի իլէ բասպի իսիլսիրլէրինէ, լիմանըմըզին էհէմմիյէթի, տէրէճէյի նէհայէյէ վասըլ օլաճագ տըր։

Ֆագաթ այնի վասրթաի թէրագգը, Սթամպօլուն էհէմմիյէթինի, պէլ աքս տաճա զիյատէ տէրէճէսինաէն աշտը տախի էնտիրէպիլիր։

Զիւնքի Բումէլի չըմէնտըֆէրիմիզին պիր տէ Սէլանիք խաթթը վար տըր։ Վէ Սթամպօլ լիմանը, չիմտիքի էտնա հալնտէ պագը գալըր իսէ, Սէլանիքտէն չօգ իւսթիւն պիր հալտէ սայրըմայաճաղընտան, բէք իհթիմալ տըր քի, Սթամպօլուն էհէմմիյէթի թիճարէթ սէլնի, Սէլանիք թարաֆընա նագլ օլունսուն։

Վագտա, Սէլանիք լիմանը, Սթամպօլա գրեստա օլունմամաղ։

Ֆագաթ, լիմանը մէգքիրը, Էվրօբանին մէրքէզինէ տահա գիյատէ եագըն պուլունմըշ օլմասը, վէ պիր բօլթիգտա գարրըզըգ էտնասընտա, Սթամպօլուն Զանագ-Գալէա պօղազը կիպի Սէլանիկին տէ գարատըլմագ պիր դարատու պուլունմըշ օլմատը։ Էճնէպիրէ պիրեր պէօյիւք սէպէպի մէջ օլտուկիրլէր քի, Սէլանիկի Սթամպօլա միւրաճաճ թուտանար։

Պու հալտէ, պիր էճնէպի տէվլէթին Սէլանիք իւզէրինէ կէօղիւ պուլունտուրլնա տաիր վագթի վագրթի շույու պուլան թէվթուրլար տախի, պիր էհէմմիյէթի սահլէհէ բէնզի ալմայա պաշլայալիր։

Իմտի Բումէլի չըմէնտըֆէրլէրիմիզին, Էվրօբա չըմէնտըֆէր խաթթը իւզէ պիրլէշմէսինէն հուսուլ կէլէճէք էհէմմիյէթի թիճարէթ սէլնի, Սէլանիկի եախատ Ադ տէնիզին Սթամպօլ գատար հալը էհէմմիյէթ թահթընտա պուլունմայան սաիր պիր իսքէլէսինէ մէյլ իթթիրմէմէք իչիւն, լիմանըմըզին զաթէն մէվճուտ պուլունան թապիի իսթիւնլիյինէ պիր տէ սանայի իսթիւնլիք իլավէ իթմէլի, վէ հիչ պիր սայիր Շարգ իսքէլէսինին անըն իլէ բեգապէթ չըգըշապիլէճէք իհթիմալինէ մէյտան պրագմանալրէզ։

Թէսալիանըն վէ Թէսալիա իլէ պէրապէր Վօլօ լիմանընին նուանա կէչմիշ օլմասը, վէ Բումգօմ չուլաբրմըզին, մէգքիր Վօլօ լիմանընը, Շարգին պիրինճի Էվրօբարքարի միւբէմմէլ լիմանը հալինէ վաղ իթմէք իչիւն հիչ պիր զայրէթ վէ բարաէսիրկէմէքտէ օլմալարը տա, պաշգաճա պիր մուխթարար ազիմ տիր։

Վէ Սէլանիք լիմանըմըզին թէսալիա վէ Վօլօկա չօգ եագըն պուլունմուշ օլմասը տա, իւզերիմիզէ պիր վազիֆէի տիկէր համ իթմէքտէ տիր քի, Սթամպօլուն հագգը օլան թիճարէթի Շարգ մէրքէզիյի չերէֆի, ենէ պիզիմ միլրիմիզ օլան Սէլանիկէ տախի նագլ օլունմասըն։

Էկէր արթըգ էճնէպինին մալի օլան Վօլօ, վէ պիզիմ մալիմիզ ֆագաթ Սթամպօլուն բուպու գատար պիրէ էճնէպինին հիւճումնա գարշը էմնիյէթի քէսգինէ թահթընտա պուլունմամըշ օլան Սէլանիք, պիր կիւն Սթամպօլուն էհէմմիյէթի թիճարիյէսինի քէնտի թարաֆլարընա ճէրզ իտէրլէր իսէ, էօյլէ զանն իտէրլիզ քի, պունա, իհմալըմըզտան պաշգա պիր սէպէպ պուլունմայաճագ տըր։

Ինթիմալտէն պուլունան պէօյլէ պիր թէհլիքէյէ մահէլլ պըրագմամագ, վէ Սթամպօլուն էհէմմիյէթի թիճարիյէսինի տէրէճէի լայըգտընա եիւքսէլմէյէ էլվէմ օլան վասթալարտան պիրիսինի մէյտանա կէթիրմիշ օլմագ իչիւն, լիմանըմըզտա կէչէնէ թատավուր օլունուզու կիպի, աթիտքի ինչաթը միւհիմմէյէ էլվէմիյէթ կէօրիւնիր։

1. Պիր թարաֆը Սէրայ-Պուրնընտան վէ տիկէր թարաֆը Քիրէճ-Գարաուսունտան, Պալթա վէ Գաբըմ-բայայա տօպրու միւքէմմէլ պիր ըրսթըմ ինչասը։

2. Գարըն դարընա էն պէօյիւք կէմիլէրին պիրէ եանաչապիլէճէք վէ եիւքսէլէրինի սուհուլէթլէ պօչաթըպ վէ սուհուլէթլէ տէ եէնի եիւք ալապիլէճէք մահէլլէրի պուլունաճագ մէգքիր ըրսթըմին իւզէրինտէ, թիճարէն մալինի էմին սուրէթտէ հըֆզ իտէճէք, վէ պիր ճիւղի իւճրէթլէ, այլար իլէ անէլրի պարընտրապիլէճէք ճէսիմ ամպարլար ինչա իտիլմէլի։

3. Անատօլու վէ Բումէլի չըմէնտըֆէրլէրինին պիրլէշմէսիքլէրի պա նատիր իւլ էմնալ լիմանտա գիքք օլունանըրըսթըմ մահէլլինին տէ, իչէրիստէ տար կէլէճէկլի չիւբհէսիզ օլունտուզընտան, եա Գատըրկա Լիմանը, վէ եախոտ Եէնի-գարու պօսթանը տա, թօրբագլարը պօշալըլարագ, պիրբէր այրըճա թիճարէթ հավալզլարը վէ էմթայլի թիճարիյէ տօգլարը օլապիլիրլէր։

Տահա պունլար կիպի, տէյիլ քի ինչա օլունմայարք, իլլա չիմտիյէ տէկին ինչասընա թէշէպիւս օլունմամալարը իւզերինէ թէճճիւպ իյլէմէմիզէ չայան չօգ շէյլեր պուլունուպ, հէր նէ գատար, պէօյիւք ամէլիյաթա ալըշմամըշ օլան էհալիմիզ իչիւն պունլար ֆէվգէլատէ շէյլեր կէօրիւնէպիլիրլեր իսէ տէ, Էվրօբա լիմանլարընը կէօրմիւշ, վէ թապիաթըն ղօրլուգլարընա զալէպ իտիրէրէք ինչա իտիրմիշ օլան հավալզլարը, տէմիր իսքէլէրի վէ քէօրբիւլէրի, վէ ամէլիյաթը սայիրէյլի թէմաշա իտէրէք հայիրէյլի թէմաշա օլան վաթանտաշլարընը դարմըշ իչիւն, պալէատէ զիքր իտիլէն Սթամպօլա այիա ամէլիյաթըն նէ տէրէճէտէ գօլայըգլա պաշա չըգարբըսապիր շէյլեր օլուուգլարը մալիմ տիր։

Պունլարըն պաղըլարընը զիքր իտէլիմ քի, թիճարէթ տիւնեասընա նէ տէրէճէլէրտէ կէրիտէ պուլունտուզումուզ միմքին մերթէպէ անդաշլարն, վէ պիզէ տէ զայրէթ կէլտէյ նէ գատար էհթիյաճ պուլունտրը անդաշլարն։

Ինկիլիզլէրդայը, վէ Ամէրիքէ Ովկիանոսունա նադը լիմանլարը պուլունան սայիր Էվրօբա գրեթալարընան պաղըլարընը գիյարէթ իտէնլէրէ մալիմ տիր քի, մահէլլինէ կէօրէ, հէր կիւն տէնիզ գըյըսընտաքի սուլար իքի իչատէմ պէօյնա գատար չէքիլիպ, պատէհու տօլալարը։

Ամէլիյաթը թիճարէթ խուսուսընտա, տայիր հէր միլքտէն գիյատէ բարա վէ զայրէթ սարֆ օլունան ինկիլիզլէրատա տախի, իչին հալի պու օլուպ, Լօնտրա չէհրինին օրթա եէրինտէն կէչէն Թամիզ նէհրինին Ովկիանոսա ագան սուլարը տախի օլ գատար էնիպ չըգարըլար քի, մէգքիր նէհրին իւզերինտէ պուլունան քէօրբիւլէրին ալթընտան կէչէպիլմէքտէ իքէն, պաղէն տախի, ասլա օճագլարընը եաթըրմագսըզին, ֆէրահ ֆէրահ կէչէպիլմէքտէ տիրլեր։

Պու հալ հէր կիւն վագը օլուր։

Վէ պու հալ հէր կիւն վագը օլուր իքէն, թապիաթա գարշը ուզրաշմագդըր քինտիլէրէ պիր էյլէնճէ իթմիշ օլան պու ինսանընը կէօրէ, իրանտաքի էրմէնի Գաթօլիքլէրին պաշ բահիպի պուլունան Հայր Ցարութիւն Առաքելեան՝ թէհրան մէճլիսը բուհանիի իճթիմաընտա հաղըր պուլունմագ իւզրէ չէհրը մէգքիրէ մուվասլէթ իսէճէք իքէն, պիր վագթտան պէրու ըմպահանա միթմէքքին օլան պիր Գաթօլիք ալէյհինտէ իգամէ իտիլէն տավա իւզէրինէ հարէքէթինի թէէխիր իթմիշ տիր։ Իշպու տավա չունտան իպարէթ տիր։ Մէրգում Գաթօլիք՝ Իրանին էնքի լաթիֆթը օլան Շէհրինշահ Նամ շէհիրտէ պիր գագէգ տիւքքանը աչմիշ։ պիր կիւն Շիի Միւսլիմանընն պիրի ուֆագ պիր հիսսալընը թէավիյէ իթմէք իչիւն մէրգում գագէգին տիւքքանընա կիթմիշ, վէ պօրճունը թէմիզլէտիքտէն սօնրա մէգքիր խրիսթիյան տիւքքանընտան տիշարը չէգմիշ իսէ տէ, օնտան պէրու նէրէտէ օլտուղու անլաչըլամամըշ տըր։

Իրան հաքիմլերի մէրգում Գաթօլիք հագգընտա չիւպհէ իտէրէք հապս օլունմասընա, վէ գաթլէթէօմմէթի իլէ մաղնուն օլարընտան մէրգումն մուհաքէմ իտիլմէսինի էմր իթմիշլեր տիր։ Մէրգում պիչարէ գագէգ նէ Ամէմ լիսանընա աչնա վէ նէ տախի մէմլէքէթին դանունընտան խապէրտար օլմասընը ճիհէթլէ, բէխի բուհանիի օլան Հայր Ցարութիւն Առաքելեանա կիտիպ հալինի իքիատ իթմիշ վէ քէնտիսինտէն պաշգա պիր կիպէնէճէք տալի օլմասընը պէհան իլէմիշ տիր։ Բահիպը մուհամիլէյհին՝ մէրգում Գաթօլիկի գուրթարմագ իչիւն եալընը պիր իմտիսալ օլաչ։ ո տա խրիսթիյանլարա օլան խայրիսհալընը միսեալէմ ալէմեան պուլունան Իրան վէլիի անարընն Սպահանա մուվասէլէթինէ ինթիզար իթմէքտէն իպարէթ տիր։ զիքր Հայր Ցարութիւն Առաքելեան՝ մէրգում գագէգի, պուլունտուղու հալը թէէսիֆիյիմտանէն թախլիս իթմէք իւզրէ վէլիիահդը միւշարիլէյհ նէզտինտէ պէհմէմ հալ թէէպպիսսաթը լաղմէտէ պուլունմագ նիյէթինտէ իմիշ։

ՆՕԹԱ

Պապը Ալի՝ Պուլկարիսթանտա պուլունան էհլը Իսլամ ագարաթընա տաիր Պուլկարիսթան էմարէթինին մալիմ օլան նօթ տրնա տիւնքի կիւն պիր ճէվապտամէ թասիր իլէմիշ տիր։

Պու կիւնքի վաքթ կազէթասը՝ ճէվապտամէտէ մուհաճիրինը իսլամիյէնին ագարաթընը միւսատէրէ իլէմ՝ իւզրէ արազի գանունունամէսինէ իսթինատէն իլան օլունան էմնրէթ գարարնամէսի քիւլիյէն մուզայիրը գաիտէի հագգանիյէթ օլտրը իսպաթ իտիմիշ տիր։ զիրա արազի գանունունամէսինին 72նճի մատէսինտէ միւնտէրիճ չէրաիթ նազրը իթիպարա ալընմամըշ տըր։ Բրէնսին անգիլ պէյան գարարնամէսի՝ մատտէի մէգքիրէ ահքամընա մուվաֆրգ պիլէ օլսա, զիքր օլունան մատտէ պու մէսէլէտէ մէրի օլամագ, չիմքի Գէրլին ահտնամէսինին 12նճի մատէսի՝ Պուլկարիսթանտա պուլունան ասհապը էմլաքրին էմլաքլարընը մուհաֆազայա հագգլարընը զամին վէքքաֆիլ տիր։

Պուլկարիսթան գարու քէթխիսասը Մ. Զանօֆ իսէ մէգքիր մատտէյէ պաշգա պիր մանա վէրմիշ, վէ Իսլամ ասհապը էմլաքրընն մէմլէքէթլէրինտէն զայպուպէթլէրիյէ Պուլկարիսթանընն միւնպիթ թարըլարընը վէ մամուր չայրըլարընը չէօյէ վէ եապանի օրմանլարա չէկիրմէյէրի տէվլէթլէրին արզուսընա թէվֆուգ իսէմէգ զէմինինտէ պաղը մուզալաթայա (հանլը պէյանաթա) գրեամ իյլէմիշտիր։

Պու սուրէթտէ Մ. Զանօֆ մատտէի մէգքիրէյէ պաշգա պիր մանա վէրիպ, նիզամաթը թէֆիպիր խուսուսընտա մէրի օլան գավարը ասպեյի նագլ, վէ պիր մուահէտէի տիւէլիյէնին միւէլլիֆլերի էֆքեարընը խասպէիսա թէֆսիրէ իպթիտար իլէ մէալինի թէէվիլ վէ թաղլիթ (եանլը մանա վէրմէք) իյլէմիշ տիր։

Պուլկարիսթան էմարէթինին՝ Էվրօբա բիճաղը տեվլէթինէ, մուահէտէնին մատտէի մէգքիրէթինի լայըգէյլ թասրիհ իտէմէսիքլէրինի վէ մէրամլարը խիլաֆընտա պիր չէյ սեօյլէմիշ օլտրգլարընը էխթար իթթիկի տախի Պապը Ալինին նօթասընտա գէլէ խուսուս պէրթաֆսիլ պէյան օլունմուշ տըր։

Պապը Ալինին նօթասընտա քէնտի թարլարընը պիզզաթ զէրիթմէյէն պիր գաչ Իսլամ խանէնին զայպուպէթլերիյլէ Պուլկարիսթանն չէօյէ տէօնեմէյէճէկի տախի էխթար օլունարագ, ահտնամէսինին մատտէի մէգքիրէսինին թասասիլի տիւէլը միմզիյէեէ սիտ պուլունտրը իլավէեէ կիւֆթար վէ մուհաճիրինը Իսլամիյէ էմլաքընտ տաիր օլան գարարնամէսինին իլգասընը թարէպտէ իսրար իլէ խաթմը մէգալ իտիրմիշ տիր։

ԷՍԲԱՐԸ ԱԾՂ

ԷՄԵՐԸ

Բ. ԼԻՍՕՆՃԵԱՆ

Դ.

ՖԼԷՏՃԷԵԱՐ ՊԻՐ ԳՐԷԶ

(1633 ՆՈԵՄԲԵՐ ԺԷ-Ի)

Պունտուն սէպէբլիր պիզիմ տախի անլամայա վաղթիմիզ օլմասը իսէ տէ, վերգասթ մէյտանտա իքէն միւթէէյա նէ՞ հանէթ վար տըր։

Վէ մէյտանտա օրան վուրուսթ տախի չու տուր քի, Բալի Միւրը, Տօնա Իզապէլլայա ալէագա իտէմէյօր վէսսէլամ։ արթըգ Սվանիայը զըզ խաթէյի գատար տիւլէր։ խթէյի գատար զէնկին, վէ միւմքին օրասիւտրի գատար եիւքսէք ֆամիլիատան օրուն, նէ՞ ֆայիտէսի վար տըր։

Օդուսանլարընը պիրագ թէհամիւլ իթմէքլերինտէ, տիլլէր Տօնա Իզապէլլա իւլէ պէրապէր քէնտիլէրի տախի պու սահիհլիյէ քեամիլէն իգնա օլամագլար տըր։

Տօն Վալալէյին արթըգ պիր էյիճէ էյիլէշիպ գօմանտանա վիկիթա վէրտիկի կիւնիւն ախշամըսը, Տօնա Իզապէլլա, գըշլանրն պաղչէսինտէ եալընդա կէկիմէքտէ, վէ տրատա պիր Բալի Միւրը բէնչէրէսինէ տօղրու պաղնմագտա իքէն, չօգ ատֆա գօմանտանրն տայիրէսինտէ խրամէթտէ պուլունան պիր կէնճ սաքէր, պէքի պիր էմր ալաղ իտէպիմէք իգպալինէ նայիլ օլապիլմէք խիլեատ իլէ, տիլլէր Սվանիալարընն եանընա գօչտու։

—Քիչի՛ք հայլաղ, ա՞նիհին, տէտի Տօնա Իզապէլլա, մէգքիր թէքլիֆիսդէ թասիրլերի իլէ կէնճ սաքէրին ազլընը պաչընտան ալարագ։

—Եվվէթ Տօնա Իզապէլլա, պիր իշարէթինիզ իլէ այագլարընընզին ալթընտա էօվրէյէ պու գատաթ հավէսին վար իսէ, ըէճա իտէրիմ պիրագ սապրրը օլ։ էօմրիւնիւն հէնուզ պանա չօգ իքթիզասը վար տըր։ վէ սէնի թէէվին իտէրիմ քի, էկէր էմրէլիրի քէմալի իթատլա իճրա իտէր իսէն, այագլարրընն ալթընտա էօվրէքտէն պիր քէֆ պաղըչլամըշ օլուրսուն պանա։

—Նէ՞ տիր էմրինիզ, սէօյէ՛ին Տօնա Իզապէ՛լլա, ամէնչ՞ մի աթըլըրմ, հավայա՞ մը ուչայըմ, նէ՞ եաբայըմ էմր իտին։

—Վէ էկէր վերէճէք էմրիմի քէմալի մուվաֆֆագրյեթէլ պաչա չըգարայլիէճէք օլուր իսէն, սանա պիր քէսէ տօղուսու ալթուն վերէճէյիմ։

—Պէնիմ ալթունա ինթիեաճըմ եօգ տուր, Տօնա Իզապէլլա՝

—Եա նէ՞ իսթէրսին։

—Տիլլէր էլինիզատէն պիր բուսէ վերտիրինիզտէ, արթըգ Ամէրիգա խալինէկլերինէ սիլէ հասէտ իտէճէք ատպէպիմ գալմամըշ օլուր։

Իէք ալէա, քիչի՛ք հայլաղ։ էմրիմի իճրա իթմէյին կիճէսի, գարանլըգտա եանընտան կէչտիյիմտէ, իքի էլէրիմի պիրտէն սանա թագտիմ իտէճէյիմ։ տայուուզուն գատար անլէրի պուս իտէպիլիրսին . . . կէ՛լ։ Նէ՞րէյէ գօչայօրսուն։

—Էմրինիզի իճրա իթմէյէ։

—Էյ էմրիմին նէ օլտուզուտու անլատը՞ն մը, տիվանէ՛ հայլաղ։

—Հա՛։ ավի իտէրսինիզ Տօնա Իզապէլլա, ավի իտէրսինիզ։ սէվինճիմ, ատն անը սէ՛ալ իթմէյէ ունութտուտ։ աման չարո՛ւգ սէօյլէյին։ Նէ՞ տիր էմրինիզ։

—Պու ագշամ, Բալի Միւրը դարուսունտա նէօպէթ պէքլէյէճէք սաքէրի թանը՞ըրսը։

—Եարը կիճէսէն էվվէլ պէքլէյէնի՞ մի, եարը կիճէսէն սօնրա պէքլէյէնի մի։

—Եարը կիճէսէն էվվէլ պէքլէյէնի։

—Եարը կիճէսէն սօնրա նէօպէթ պէնիմ տիր, Տօնա Իզապէ՛լլա։

—Նէօսլէթինիզի պէճայիշ իսէ՞մէգմիսինիզ։

—Պու տէսայինիզ չէյ գըշլանը գանունունա գարը տրը։ Ֆագաթ սիզ էմր իթթիրինիզտէ, գանունզար մահվ օլուր։ գուրունա տիպիլէճէյիմի պիլսէմ տախի, պու կիճէ կիւնէ պաթտրգտան սօնրա Բալի Միւրը գաբուսունա նէօպէթտէ տուրան թիւֆէնքլի, կիւնահքեար գուլունուզ օլմագ տրը։

Վէ պու հալ հէր կիւն վագը օլուր։

Ուզրաշմագդըր քինտիլէրէ պիր էյլէնճէ իթմիշ օլան պու ինսանը էյվէնճ էվրօբալրլար։ պէօյլէ պիր գատաար տէնիզտէ, էօյլէ կիւղել վէ գավի ըրսթըմար եարմըշլար տայիսա այնի գօլայլրգա, կիւյա սուլար պիր գաչ տատմ պէյու աշարը ինմէմիշլեր եախոտ եօգարը չէգմամըշլար կիպի էօյլէ սուհուլէթլէ կէմիլերէ կիրիլիպ չէգըլաճագ իսրէլէլեր եարմըշլար։ վէ թապիաթա գարշը, տէնիզին սույունու այնի եիւքսէքլիքտէ պագը սագլայաճագ էօյլէ միւքէմմէլ հավալզլար եարմըշլար տըրքի, կէօզլերի իլէ կէօրմէէնէլէրին ինանմամարը պիլէ կէլմէզ։

Շէօյլէ քի, կիւնտուզ վագթի տասը թամիզ չայընտան վարար իլէ կէչտիյինտէ, եիւքսէքտէ պուլունան կէմի տիրէքլերի, տահա եօգարտա պաչգա պիր տէնիզ տահա պուլունտուղու զանընը՝ զահիպ գըլաճագ տրը սէնի։

Պունուն տա հիքմէթի չու տրը քի, տէնիզ գըյըսընտան իչէրիյէ մախսուսէն տէնիզ սօգագլարը վէ հավալզլար ինչա իտիրմիշ օլուպ, սուլար եիւքսէլիպ թամպիզիմ տէնիզ գըյըլարըմըզ կիպի սուտան գալարըլմա գատար անճագ պիր սանտալ եիւքսէքլիյի ֆարդ գալորղընտա, կէրէք եիւքսալաճագ վէ կէրէք եիւքպաճագ կէմիլէր, մէգքիր հավալզլարան իչէրի ալընմագտա, վէ սուլարը պիր գաչ ատմ պօեու աշաղը ինճէք վագթինտէ պուլունան զայէթլի իմթիզաճը գարուլար գարանրպ, հավալզլարը սուլարը այնի եիւքսէք հալլերինտէ պագը սագլանմագտա, վէ տէրունլէրինտէ պուլունան եիւղլերճէ կէմիլեր։ կիւյա տէնիզին հիչ պիր աշաղը ինճէքտէ վէ եօգարը չըգաճագ հարէքէթի եօգ տրը կիպի, մէգքիր հավալզլարին ըրսթըմարը հիպասընտա, այնի հալտէ պագը գալարագ։ եիւքլերինի պաշլամայա, եախոտ եէնիսէն եիւքպաճագ սուլարը իքի ատմ պօեու գատար չէքիլիպ, պատէհու տօլալարը։

Ամէլիյաթը թիճարէթ խուսուսընտա, տայիր հէր միլքտէն գիյատէ բարա վէ զայրէթ սարֆ օլունան ինկիլիզլերատա տախի, իչին հալի պու օլուպ, Լօնտրա չէհրինին օրթա եէրինտէն կէչէն Թամիզ նէհրինին Ովկիանոսա ագան սուլարը տախի գատար էնիպ չըգարըլար քի, մէգքիր նէհրին իւզերինտէ պուլունան քէօրբիւլէրին ալթընտան կէչէպիլմէքտէ իքէն, պաղէն տախի, ասլա օճագլարընը եաթըրմագսըզին, ֆէրահ ֆէրահ կէչէպիլմէքտէ տիրլեր։

Պու հալ հէր կիւն վագը օլուր։

Իրանտա Հիւքիմը Գարագոնի

Թէհէրանտան փետրվար 12 թարիխլի Ֆ։ ու։ Պ։ֆ։ օրա եաղլան պիր մէքթուպտա օգունտուղընա կէօրէ, Իրանտաքի էրմէնի Գաթոլիքլերին պաշ բահիպի պուլունան Հայր Ցարութիւն Առաքելեան՝ Թէհրան մէճլիսը բուհանիի իճթիմաընտա հաղըր պուլունմագ իւզրէ չէհրը մէգքիրէ մուվասլէթ իսէճէք իքէն, պիր վագթտան պէրու ըմպահանա միթմէքքին օլան պիր Գաթոլիք ալէյհինտէ իգամէ իտիլէն տավա իւզէրինէ հարէքէթինի թէէխիր իթմիշ տիր։ Իշպու տավա չունտան իպարէթ տիր։ Մէրգում Գաթոլիք՝ Իրանին էնքի լաթիֆթը օլան Շէհրինշահ Նամ շէհիրտէ պիր գագէգ տիւքքանը աչմիշ։ պիր կիւն Շիի Միւսլիմանընն պիրի ուֆագ պիր հիսսալընը թէավիյէ իթմէք իչիւն մէրգում գագէգին տիւքքանընա կիթմիշ, վէ պօրճունը թէմիզլէտիքտէն սօնրա մէգքիր խրիսթիյան տիւքքանընտան տիշարը չէգմիշ իսէ տէ, օնտան պէրու նէրէտէ օլտուղու անլաչըլամամըշ տըր։

Իրան հաքիմլերի մէրգում Գաթոլիք հագգընտա չիւպհէ իտէրէք հապս օլունմասընա, վէ գաթլէթէօմմէթի իլէ մաղնուն օլարընտան մէրգումն մուհաքէմ իտիլմէսինի էմր իթմիշլեր տիր։ Մէրգում պիչարէ գագէգ նէ Ամէմ լիսանընա աչնա վէ նէ տախի մէմլէքէթին դանունընտան խապէրտար օլմասընը ճիհէթլէ, բէխի բուհանիի օլան Հայր Ցարութիւն Առաքելեանա կիտիպ հալինի իքիատ իթմիշ վէ քէնտիսինտէն պաշգա պիր կիպէնէճէք տալի օլմասընը պէհան իլէմիշ տիր։ Բահիպը մուհամիլէյհին՝ մէրգում Գաթոլիկի գուրթարմագ իչիւն եալընը պիր իմտիսալ օլաչ։ ո տա խրիսթիյանլարա օլան խայրիսհալընը միւսեալէմ ալէմեան պուլունան Իրան վէլիի անարընն Սպահանա մուվասէլէթինէ ինթիզար իթմէքտէն իպարէթ տիր։ զիրա Հայր Ցարութիւն Առաքելեան՝ մէրգում գագէգի, պուլունտուղու հալը թէէսիֆիյիմտանէն թախլիս իթմէք իւզրէ վէլիիահդը միւշարիլէյհ նէզտինտէ պէհմէմ հալ թէէպպիսսաթը լաղմէտէ պուլունմագ նիյէթինտէ իմիշ։

ՆՕԹԱ

Պապը Ալի՝ Պուլկարիսթանտա պուլունան էհլը Իսլամ ագարաթընա տաիր Պուլկարիսթան էմարէթինին մալիմ օլան նօթասընա տիւնքի կիւն պիր ճէվապտամէ թասիր իլէմիշ տիր։

Պու կիւնքի վաքթ կազէթասը՝ ճէվապտամէտէ մուհաճիրինը իսլամիյէնին ագարաթընը միւսատէրէ իլէմ՝ իւզրէ արազի գանունունամէսինէ իսթինատէն իլան օլունան էմնրէթ գարարնամէսի քիւլիյէն մուզայիրը գաիտէի հագգանիյէթ օլտրը իսպաթ իտիմիշ տիր։ զիրա արազի գանունունամէսինին 72նճի մատէսինտէ միւնտէրիճ չէրաիթ նազրը իթիպարա ալընմամըշ տըր։ Բրէնսին անգիլ պէյան գարարնամէսի՝ մատտէի մէգքիրէ ահքամընա մուվաֆրգ պիլէ օլսա, զիքր օլունան մատտէ պու մէսէլէտէ մէրի օլամագ, չիմքի Գէրլին ահտնամէսինին 12նճի մատէսի՝ Պուլկարիսթանտա պուլունան ասհապը էմլաքրին էմլաքլարընը մուհաֆազայա հագգլարընը զամին վէքքաֆիլ տիր։

Պուլկարիսթան գարու քէթխիսասը Մ. Զանօֆ իսէ մէգքիր մատտէյէ պաշգա պիր մանա վէրմիշ, վէ Իսլամ ասհապը էմլաքրընն մէմլէքէթլէրինտէն զայպուպէթլերիյլէ Պուլկարիսթանն միւնպիթ թարըլարընը վէ մամուր չայրըլարընը չէօյէ վէ եապանի օրմանլարա չէկիրմէյէրի տէվլէթլէրին արզուսընա թէվֆուգ իսէմէգ զէմինինտէ պաղը մուզալաթայա (հանլը պէյանաթա) գրեամ իյլէմիշտիր։

Պու սուրէթտէ Մ. Զանօֆ մատտէի մէգքիրէյէ պաշգա պիր մանա վէրիպ, նիզամաթը թէֆիպիր խուսուսընտա մէրի օլան գավարը ասպեյի նագլ, վէ պիր մուահէտէի տիւէլիյէնին միւէլլիֆլերի էֆքեարընը խասպէիսա թէֆսիրէ իպթիտար իլէ մէալինի թէէվիլ վէ թաղլիթ (եանլը մանա վէրմէք) իյլէմիշ տիր։

Պուլկարիսթան էմարէթինին՝ Էվրօբա բիճաղը տեվլէթինէ, մուահէտէնին մատտէի մէգքիրէսինի լայըգէյլ թասրիհ իտէմէսիքլէրինի վէ մէրամլարը խիլաֆընտա պիր չէյ սեօյլէմիշ օլտրգլարընը էխթար իթթիկի տախի Պապը Ալինին նօթասընտա գէլէ խուսուս պէրթաֆսիլ պէյան օլունմուշ տըր։

Պապը Ալինին նօթասընտա քէնտի թարլարընը պիզզաթ զէրիթմէյէն պիր գաչ Իսլամ խանէնին զայպուպէթլերիյլէ Պուլկարիսթանն չէօյէ տէօնեմէյէճէկի տախի էխթար օլունարագ, ահտնամէսինին մատտէի մէգքիրէսինին թասասիլի տիւէլը միմզիյէեէ սիտ պուլունտրը իլավէեէ կիւֆթար վէ մուհաճիրինը Իսլամիյէ էմլաքընտ տաիր օլան գարարնամէսինին իլգասընը թարէպտէ իսրար իլէ խաթմը մէգալ իտիրմիշ տիր։

Ա.ՀՎԱԼԸ ՆԱՖԻՍ.

(ՏԻՆՈՒՆ ՍԻՍԵՔԻՆԻՆ ԱՎԼՈՒ)

Մեկ քիմիզ իչիւն զայէթլէ էլ-զեմիյէթտէն, վէ լճբոսը խսէ, էճնէպինին մուտիէնէթի նագտիյէսինէ միւթէվագքի պուլունան ամէլիյաթը ազիմէտէն պիրիսի տախի, Սթամպոլ ըրսթ ըմը տրը։

Սթամպոլ լիմանը, քէնտի նատիր իւլ էմնալ մէվգիսը, վէ թատիր իւլ էմնալ մէվգիսը։ Գարգին մէրքէզ ամպարը վէ իսկէլէսի պուլունմագ իչիւն մախսուսէն եարատըլմիշ պիր մահէլլ տիր։

Բումէլի չըմէնտըֆէրլէրինին ինչասը, պու լիմանին էհէմմիյէթինի արթըրը։

Մէկզիւր չըմէնտըֆէրլէրին, Էվրօբա չըմէնտըֆէրլէրի սիլսիլէսի իլէ բասպի իսիլսիրլէրինէ, լիմանըմըզին էհէմմիյէթի, տէրէճէյի նէհայէյէ վասըլ օլաճագ տըր։

Ֆագաթ այնի վասրթաի թէրագգը, Սթամպօլուն էհէմմիյէթինի, պէլ աքս տաճա զիյատէ տէրէճէսինաէն աշտը տախի էնտիրէպիլիր։

Զիւնքի Բումէլի չըմէնտըֆէրիմիզին պիր տէ Սէլանիք խաթթը վար տըր։ Վէ Սթամպոլ լիմանը, չիմտիքի էտնա հալնտէ պագը գալըր իսէ, Սէլանիքտէն չօգ իւսթիւն պիր հալտէ սայրըմայաճագընտան, բէք իհթիմալ տըր քի, Սթամպօլուն էհէմմիյէթի թիճարիյէսինի, Սէլանիք թարաֆընա նագլ օլունսուն։

Վագտա, Սէլանիք լիմանը, Սթամպօլա գրեստա օլունմամաղ։

Ֆագաթ, լիմանը մէգքիրը, Էվրօբանին մէրքէզինէ տահա գիյատէ եագըն պուլունմըշ օլմասը, վէ պիր բօլթիգտա գարրըզըգ էտնասընտա, Սթամպօլուն Զանագ-Գալէա պօղազը կիպի Սէլանիկին տէ գարատըլմագ պիր դարատու պուլունմըշ օլմատը։ Էճնէպիրէ պիրեր պէօյիւք սէպէպի մէջ օլտուկիրլէր քի, Սէլանիկի Սթամպօլա միւրաճաճ թուտանար։

Պու հալտէ, տարը էյլէն սուլարը տէրինլերէ ինմիշ օլուու զու արրատա, եօգարտա գալան հավուզլար, քէնտի եիւղլերճէ կէմիլերի իլէ, եիւքսէքտէ, այրիյէթէն պիրեր պաչգա տէնիզ շէքիլ քէսպ էյլէմէքտէ տիրլեր։

Կիճէլերի սուլար թէքրարէն եիւքսէքլիպ, չայրն վէ եօգարքի հավուզլարընն սու զէմինլերի ելինէ պիր հիպսյա վասրլ օլտուգլարընտա, հավուզլարընն դարուլարը աչըլըրվէ տիշարը չըգաճագ վէ իչլերի կիրէճէք կէմիլեր, եա կիճէ զարֆընտա, վէ եախոտ սապահտան երքէն իչլերինի կէօրիպ սերպոսթճէ հարէքէթի իտէպիլիրլեր։

(ՏԵԼՈՒ)

—Պունա գավիէն սէօզ վերէպիլի՞րմիսին։

—Սիզ չու տիլլէր էլինիկի նալայրգ տուտագլարրմա թագտիմ իյէմիի գավիէն սէօզ վէրմէտինիզ մի։

—Վէ սէօգիւմիւն իրրասընտա պուլունճաղրմա տա էմին օլապիլիրսին։

—Տիկէր էմրլէրինիկի հիմմէթ էտին, Տօնա Իզապէ՛լլա։

—Կիւնէշ պաթ սրգտան թամ իքի սաաթ սօնրա Բալիքին գաբուսու էնինտէ պուլունճաղրմ։

—Վէ սաարդ քէօլէնիզ տէ օրասա սիպի գարշըլայաճագ տրը։

—Եվվէթ։ վէ պու սաարդ քէօլէմ, մահպէս գաբուսունու աչրգ, պէնի իչէրի սարը վերէճէք տիր։

—Վէ քէնտիսի տէ գաբունուն տիշարըսընտա սէքլէյէճէք տիր։

—Թէէտտիւտ կէօթէրիյօրսան կէլմէյիմ։

—Խա՛յր։ քէօլէնիպիմ տէտիմ։ հէր էմրինիպի իճրա իտէճէյիմ։

—Հիչ պիր քիմսէնին իչէրի կիրմէսինէ տէ միւսաատէ իթմէյէճէքսին գօմանտան բէտերիմ քէնտիսի տախի օլա։

—Ֆագաթ պէն էօլսիւքտէն սօնրա մէսուլ օլամամ։

—Սէն սաղլ

ՏՈՒԺՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻԵԼ

Տույունը Ումումիկի Օսմանիկ Խաբէ Մէճլիսինին իլանը տբր։

Տույունը Ումումիկի Օսմանիկ Խաբէ Մէճլիսինին գաբարը մուճիպինճէ, խթիդրաղթը Օսմանինկէ վէ էհամմը ումումիկենին կէլէճէք մարտ 1/13տէ հուլուլ իտէն փարիզերի իլէ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկ նիզամնամէսինին 13ինճի մատտէսի մուճիպինճէ Բումէլի տէմիր եօլլար թահվիլաթընա իսապէթ իտէն թահվիլաթը մէգքիւր նիզամնամէյէ մէգպուլեթ ճէհվէլտէ կէօսթէրիլէն բէհիւլմէլ իշդէրինէ սէնէվի էն բէսիւրմէլ իշդէրինէ սէնէվի 1 % տէ հիսապը իլէ թէէտիյէ օլունճաղ տբր։

Օսմանը Պանդասընն Տույունը Ումումիկէյէ տաբր օլան իլանը տբր։

1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան նիզամնամէնին իճրաի սահքանը զրմիրնտա Տույունը Ումումիկի Օսմանիկ Մէճլիսը իսաբէսինին գաբարը մուճիպինճէ, կէլէճէք 1/13 մարտտան իթիբարէն գայտ օլունան թահվիլաթի իչին գբյմէթը իթիբարիյէլերի իշդէրինէ եիւզտէ 1/2 վէ միւպատէլէ տամկասը իլէ տամկաբանան (էսքամբիլյէ) թահվիլաթն թէնզիլ իտիլէն գբյմէթի իշդէրինէ եիւզտէ 1/2 փայիզ թէէտիյէ օլունճաղը՝ թահվիլաթը գայտ օլունան վէ եավաստ միւպատէլէ տամկասը յա տամկաբանան Տույունը Ումումիկէյի Օսմանիկ թահվիլաթը համիլէրինէ իլան օլունուբ։

Պէնապէրին թահվիլաթը մէգքիւրէ համիլէրինին՝ կէլէճէք մարտ 1/13տէն իթիբարէն պէհէր հաֆթա բազար երթէսի վէ չարշէնպիհ վէ բէնշէնպիհ կիւնլերի Սթամպօլտա Թարագճըլարտա քեհան Օսմանը Պանդասը չիւպէսինէ պէրվէճէհը միւթտա գբյմէրի լարը՝ թագտիմ իթմէլերի լարը։

Գայտ օլունան թահվիլաթն ֆայիզլերի՝ պէհէր թահվիլին իքինճի նումէրօլը գուբօնը թագտիմ օլունտուգտան սօնրա պիլ միւպատէլէ համիլինէ վէրիլէճէք օլան 10 կիւն վատէլի պիր հէֆտէկ (հէֆտա) իլէ թէէտիյէ օլունճաղ տբր։

Միւպատէլէ տամկասը յա տամկանան թահվիլաթա կէլինճէ, սօն գուբօնը գաթ օլունմադ իշդրէ թահվիլաթը մէգքիւրէ 10 կիւն իչիւն էմանէթէն պրբրագբլաշ, պիր իսմուխապէր վէ էյճապ իսէն ֆայիզլերի մուդապիլինտէ 10 կիւն վատէլի պիր բուսուրլա (մանտա) ալընարագ ֆայիզլերի թէէտիյէ գբլընճաղ տբր։

Տույունը ումումիկէի Օսմանիկ իսաբէ Մէճլիսինին Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա տաբր օլան իլանը տբր։

Գուրալարը իսապէթ լտէն թահվիլաթն գբյմէթը մէվզուալարը իշդէրինէ, 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկ նիզամնամէսինին 13ինճի մատտէսի ֆգրաի ուլարնա թէվֆիգէն մուայէնէ օլան %տէ 20 մէպլաղա մահսուպէն, 1875 հոկտեմբեր 1տէն 1881 դեկտեմբեր 31է գատար գուբաը իսապէթ իտէն Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա միւպատէլէթէն վերիլէն իրմուխապէրլէր համիլէրինէ զաթէն եիւզտէ 23 ալէչիսապ թէէտիյէ օլունմուշ օլաբ, 1882տէն 83 սէնէսի վարիսաթընան իսապէթ իսն հիսսէյի իբմալ իլյէմէք իչբրէ եիւզտէ 3 պագբյէ տաբի՝ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսինէ թէվֆիդէն 1883 սէնէսի մարտ 1/13տէն իթիբարէն Տերսաատէթտէ վէ մէմուրիքը էճնէպիյէյէ Օսմանը Պանդասը թարագճըլարտա թէէտիյէ օլունճաղը իլան օլունուբ։

Օսմանը Պանդասընն իլանը տբր։

1882 յունվարը 1ինտէն իթիբարէն գուբաը չրգան Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա միւպատէլէթէն վերիլէն իրմուխապէրլէր համիլէրինէ զաթէն եիւզտէ 23 թէէտիյէ օլունմուշ օլաբ, 1882տէն 83 սէնէսի վարիսաթընան իսապէթ իսն հիսսէյի իբմալ իլյէմէք իչբրէ եիւզտէ 3 պագբյէ տաբի՝ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսինէ թէվֆիդէն 1883 սէնէսի մարտ 1/13տէն իթիբարէն Տերսաատէթտէ վէ մէմուրիքը էճնէպիյէյէ Օսմանը Պանդասը թարագճըլարտա թէէտիյէ օլունճաղը իլան օլունուբ։

Օսմանը Պանդասընն իլանը տբր։

1882 յունվարը 1ինտէն իթիբարէն գուբաը չրգան Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա միւպատէլէթէն վերիլէն իրմուխապէրլէր համիլէրինէ զաթէն եիւզտէ 23 ալէչիսապ թէէտիյէ օլունմուշ օլաբ, 1882տէն 83 սէնէսի վարիսաթընան իսապէթ իսն հիսսէյի իբմալ իլյէմէք իչբրէ եիւզտէ 3 պագբյէ տաբի՝ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսինէ թէվֆիդէն 1883 սէնէսի մարտ 1/13տէն իթիբարէն Տերսաատէթտէ վէ մէմուրիքը էճնէպիյէյէ Օսմանը Պանդասը թարագճըլարտա թէէտիյէ օլունճաղը իլան օլունուբ։

Օսմանը Պանդասընն իլանը տբր։

1882 յունվարը 1ինտէն իթիբարէն գուբաը չրգան Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա միւպատէլէթէն վերիլէն իրմուխապէրլէր համիլէրինէ զաթէն եիւզտէ 23 ալէչիսապ թէէտիյէ օլունմուշ օլաբ, 1882տէն 83 սէնէսի վարիսաթընան իսապէթ իսն հիսսէյի իբմալ իլյէմէք իչբրէ եիւզտէ 3 պագբյէ տաբի՝ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսինէ թէվֆիդէն 1883 սէնէսի մարտ 1/13տէն իթիբարէն Տերսաատէթտէ վէ մէմուրիքը էճնէպիյէյէ Օսմանը Պանդասը թարագճըլարտա թէէտիյէ օլունճաղը իլան օլունուբ։

Օսմանը Պանդասընն իլանը տբր։

1882 յունվարը 1ինտէն իթիբարէն գուբաը չրգան Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա միւպատէլէթէն վերիլէն իրմուխապէրլէր համիլէրինէ զաթէն եիւզտէ 23 ալէչիսապ թէէտիյէ օլունմուշ օլաբ, 1882տէն 83 սէնէսի վարիսաթընան իսապէթ իսն հիսսէյի իբմալ իլյէմէք իչբրէ եիւզտէ 3 պագբյէ տաբի՝ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսինէ թէվֆիդէն 1883 սէնէսի մարտ 1/13տէն իթիբարէն Տերսաատէթտէ վէ մէմուրիքը էճնէպիյէյէ Օսմանը Պանդասը թարագճըլարտա թէէտիյէ օլունճաղը իլան օլունուբ։

Օսմանը Պանդասընն իլանը տբր։

1882 յունվարը 1ինտէն իթիբարէն գուբաը չրգան Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա միւպատէլէթէն վերիլէն իրմուխապէրլէր համիլէրինէ զաթէն եիւզտէ 23 ալէչիսապ թէէտիյէ օլունմուշ օլաբ, 1882տէն 83 սէնէսի վարիսաթընան իսապէթ իսն հիսսէյի իբմալ իլյէմէք իչբրէ եիւզտէ 3 պագբյէ տաբի՝ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսինէ թէվֆիդէն 1883 սէնէսի մարտ 1/13տէն իթիբարէն Տերսաատէթտէ վէ մէմուրիքը էճնէպիյէյէ Օսմանը Պանդասը թարագճըլարտա թէէտիյէ օլունճաղը իլան օլունուբ։

Գուբաը չրգան թահվիլաթն գբյմէթը մէվզուատը իշդէրինէ մէվզուատ իշդէրինէ կէլէճէք 1/13 մարտտան 1875 սէնէսի հոկտեմբերին 1ինտէն 1881 դեկտեմբեր 31է գատար գուբաը իսապէթ իտէն Բումէլի տէմիր եօլ թահվիլաթը համիլէրինէ 3 ալէչիսապ թէէտիյէ օլունճաղ պրբ։

Պինապէրին թահվիլաթը մէգքիւրէ համիլէրի՝ թահվիլէրինի Սթամպօլտա Թարագճըլար սօդաղընտա քեհին Օսմանը Պանդասը չիւպէսինէ վէ էհամմը ումումիկենին գբյմէթը իթիբարէն գայտ օլունան թահվիլաթի իչին գբյմէթը իթիբարիյէլերի իշդէրինէ եիւզտէ 1/2 վէ միւպատէլէ տամկասը իլէ տամկաբանան (էսքամբիլյէ) թահվիլաթն թէնզիլ իտիլէն գբյմէթի իշդէրինէ եիւզտէ 1/2 փայիզ թէէտիյէ օլունճաղը՝ թահվիլաթը գայտ օլունան վէ եավաստ միւպատէլէ տամկասը յա տամկաբանան Տույունը Ումումիկէի Օսմանիկ թահվիլաթը համիլէրինէ իլան օլունուբ։

Պէնապէրին թահվիլաթը մէգքիւրէ համիլէրինին՝ կէլէճէք մարտ 1/13տէն իթիբարէն պէհէր հաֆթա բազար երթէսի վէ չարշէնպիհ վէ բէնշէնպիհ կիւնլերի Սթամպօլտա Թարագճըլարտա քեհին Օսմանը Պանդասը չիւպէսինէ պէրվէճէհը միւթտա գբյմէրի լարը՝ թագտիմ իթմէլերի լարը։

Գայտ օլունան թահվիլաթն ֆայիզլերի՝ պէհէր թահվիլին իքինճի նումէրօլը գուբօնը թագտիմ օլունտուգտան սօնրա պիլ միւպատէլէ համիլինէ վէրիլէճէք օլան 10 կիւն վատէլի պիր հէֆտէկ (հէֆտա) իլէ թէէտիյէ օլունճաղ տբր։

Միւպատէլէ տամկասը յա տամկանան թահվիլաթա կէլինճէ, սօն գուբօնը գաթ օլունմադ իշդրէ թահվիլաթը մէգքիւրէ 10 կիւն իչիւն էմանէթէն պրբրագբլաշ, պիր իսմուխապէր վէ էյճապ իսէն ֆայիզլերի մուդապիլինտէ 10 կիւն վատէլի պիր բուսուրլա (մանտա) ալընարագ ֆայիզլերի թէէտիյէ գբլընճաղ տբր։

Տույունը ումումիկէի Օսմանիկ իսաբէ Մէճլիսինին Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա տաբր օլան իլանը տբր։

Գուրալարը իսապէթ լտէն թահվիլաթն գբյմէթը մէվզուալարը իշդէրինէ, 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկ նիզամնամէսինին 13ինճի մատտէսի ֆգրաի ուլարնա թէվֆիդէն մուայէնէ օլան %տէ 20 մէպլաղա մահսուպէն, 1875 հոկտեմբեր 1տէն 1881 դեկտեմբեր 31է գատար գուբաը իսապէթ իտէն Բումէլի տէմիր եօլ թահվիլաթընա միւպատէլէթէն վերիլէն իրմուխապէրլէր համիլէրինէ զաթէն եիւզտէ 23 ալէչիսապ թէէտիյէ օլունմուշ օլաբ, 1882տէն 83 սէնէսի վարիսաթընան իսապէթ իսն հիսսէյի իբմալ իլյէմէք իչբրէ եիւզտէ 3 պագբյէ տաբի՝ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէշր օլունան Տույունը Ումումիկէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսինէ թէվֆիդէն 1883 սէնէսի մարտ 1/13տէն իթիբարէն Տերսաատէթտէ վէ մէմուրիքը էճնէպիյէյէ Օսմանը Պանդասը թարագճըլարտա թէէտիյէ օլունճաղը իլան օլունուբ։

Գիր 12 շուպատ 1883 3—3

—Խա՛յր։ պէն ալանճաղմը խթէմէք իչիւն սէնի չալբրմատրմ։

—Եա նէ՞ իչիւն չաղրրարն։

—Ալանճաղմը սանա պախշ իթմէք իչիւն։

—Պէն, քէնտիմ կիսլի պիր ֆագբրրն իհսանընը գաղուլ իտէմէմ։ ալթը ոյ գբշասան տիշարը չրգմայանճաղրմ, պիր բարա եէմէյէճէյիմ, իլա չու պօրճումու թէմամն էտա իտիոյ պիթիրէճէյիմ։

—Ալվա՛րէ, ալանճաղմը պախշ իթմիմ տէյօրսմ։

—Պէն տէ, պախշընը դաղուլ իթմէմ տէյօրսմ։

—Սէնին տէտիյին օլամազ։

—Սէնին տէտիյին հիշ օլամազ։

—Ալվա՛րէ, բէճա իտէրիմ եօգ տիմէ։ Պէն հէր քէսէ տէյէճէյիմ քի Ալվարէ պիր թամամ պօրճունու թէէտիյէ իթմէ։ պիր տէյէճէյին գալը՞ մը պունա։

—Տանա զիյատ իթիրազ իտէճէյիմ չէյ տէ օ տուբ եա։

—Պէն պունտա իթիրազ իտէմէք չէյ կէօրմէյօրսմ։

—Գրշատա պէնիմ սանա պօրճու օլաուզումու պիրմէէն եօգ տուր։ էօյլէ տէյի՞լ մի։

—Էվվէթ պիրմէյէն եօգ տուբ։

—Իշլեյճէք այլըգլարըմ իլէ պօրճումու թէէտիյէ իտէճէյիմի տէ պիլիրսէ։

—Էվվէթ պիլիրսէ։

—Պէնիմ այլըղմասան պաչդա պիր վարիսաթըմ օրմանրզընը սա պիլիրսէ։

—Էվվէթ պիլիրսէ։

—Բէք ալա՛, պու պօրճումու պիր կիւնիւն իչինտէ թէէտիյէ իյլէմիշ օլտուզումու տույտուգլարընտա, պիլի՞րմիսին նէ տէյէճէքսէ տիր։

—Նէ՞ տէյէպիլիրսէ։

—Էվվէթ։ Ալվարէ պիր եէրտէն բտրա չալտրագ պօրճունու վէրմիշ տէրսէ։

—Հիշ քիմսէ սէնին հագգընտա պէօյլէ պիր ֆէնա էֆքէարա պահիլ օլապիլի՞ր մի, Ալվարէ։

(Տէվ-ի)

ՄԻԽԹԷՖԻՐԻԳԱ.

Վարնատան Նէուշատա եաղըլտըղնա կէօրէ, Գավարնա վէ Պալչըգ Բում մէքթէպլէրի՝ միւնհասրբէն Պուլկար մուալիմլէրի գաղուլ իթմէսի-քլէրինտէն Պուլկար հիւբիւմէթի թարաֆընտան գարանմըշտր տբր։ Պալչըգ Բում մուալիմի մահպուս իտիրմիշ իքէն շու սրբատա սալը վէրիլմիշ իսէ տէ, հէնուզ թահթը մուհաքէմէտ պուլունտրղընտան, գաումայաճայընա պիր թէէմինաթ օլմադ իւզրէ Պուլկար հիւքիւմէթինէ 2000 ֆրանգլըգ պիր տէբօղիթօ ազչէսի թէսլիմ իթմիշ տիր։

Գավարնա էհտալիսի՝ պու ահվալտէն մինթէէսրը օլարադ, վէ իլէրուտէ տահա զիյատէ ֆէնալըգլար զուհուր իտէճէկինի շիմտիտէն քէշֆ իտէրէք Սոֆիայա պիր հէյէթը մէպուսէ կէօնտերմիշ տիր։ Մէզքիւր հէյէթը մէպուսէ՝ էկէր չօճուգլարընը լիսանը մատէրզատարընը թահսիլէ միւսաատ օլունմադ իսէ, Գավարնատա միթէմէքքին պիլճիւմէ Բումարընը հիճրէթ իտէճէքլէրինի Պուլկարիսթան գապինէթօսընա պէյան իթմէք մէմուրիյէթիյլէ Սոֆիայա կիթմիշ, վէ պիր միւտտէթ օրատա իգամէթ իթմէսի ամանա, եինէ Գավարնայա ավտէթ իյլէմիշ տիր։

Ֆագաթ պու հէյէթը մէպուսէ հէնուզ Սոֆիատա իքէն շէհրը մէզքիւր Եունան բօլիթիգա մէմուրը Մ. Բանկապէնին Բում մէքթէպլէրինին եէնիտէն աչըլճաղընա վէ լիսանը մատէրզատարընը թահսիլ իթմէլէրինէ միւսաատ իսթիհսալ իսէճէկինէ տաբիր վատ ատրգլարընտան սէվինէրէք Գավարնայա ավտէթ իթմէքտէ, Գավարնա Բում ֆամիլիասարընտան՝ չօճուգլարընը Պուլկար մէքթէպինէ կէօնտերմէմէքլերի իչիւն ճէղտի նագտի տսպ օլունարընը կէօրմիշ, վէ էյֆիյէթի եինէ տերհալ Սոֆիա Եունան բօլիթիգա մէմուրընա պաթէլէկրաֆ իշար իյլէմիշ տիր։

Պիր գաչ կիւնտէն պէրու Պալչգտա Եունան աճէնդիսը, Մ. Գամպիցի, Մ. Տիմիթրագօրուլօ վէ Մ. Սթավրագանը խանէլերի Պուլկար հիւքիւմէթինին նէգտրէթը չէտիտէսի թահթընտա պուլունմադտա տրը։ Պունարընն հիչ պիրի խանէսինտէն տրչարը չրգամամադտա, չիւնքի Ալի Թըրիտա քիրիսէսի վագտասընտան տօլայը Բաղարճըդ մէհքիմի հուզուրընտա մուհաքէմէ իտիլէճէքլերինտէն գօրդմադտա խմիշլեր։ Խանէլերի մուհտերէմ օլունան մէրդուման Բում՝ Պարճըդ Պուլկար մէմուրլարընա չէօյլէ ճէվապ վերեյօրլար իմիշ։ «Էկէր սիզ պիզի մուհաքէմէ իթմէք իսթէյօրսանըզ պիզիմ վէ տիկէր տէվլէթլերին գօնսօլաթօսը պուլունան վարնատա պիզի մուհաքէմէ իտիլինիզ։ Նի՞չիւն պիզի Բաղարճըդա կէօթիրմէք իսթէյօրսընըզ։ չիւպհէսիզ մուհաքէմէնիզի քէյֆինիզճէ վէ կիզլի սուրէթտէ իճրա իտէճէքսինիզ։»

Մուհասէրէ օլունան խանէլերտէն պիրինին սահիպի պուլունան Մ. Սթավրագա Պուլկար գարագօլ նէֆէրլերինին էլինտէն գաչմադա մուվաֆֆագ օլուպ վարնայա եէթիշմիշ, վէ ֆագաթ օտա Եունան գօնսօլաթօսը գարուսընտան այաղընը տիշարը թամամադտա իմիշ։

—

Այնօրօզտա վագը օլուպ 30000 Օսմանը լիրասը գբյմէթինտէ պուլունան ճէսիմ պիր օրմանին թէսարրուֆընճա պու քէրրէ Այնօրօզտա վագը Այոս Բավլօս նամ Բում մանասթիրը իլէ Խիլանտարի նամ Սբրպ մանասթիրը պէյնինտէ պիր մինազա զուհուրա կէլիպ, Բում մանասթիրը՝ մէզքիւր օրմանին քէնտի թահթը թէսարրուֆընտա պուլունտուզունա իսպաթ օրմադ իւզրէ պիր ոյդ մուատտադ հէօճճէթէրը էօսթէրմէքտէ, վէ Սբրպ մանասթիրընին միթպէպաթը իսէ Տերսաատէթ Սբրպիա սէֆարէթի թարաֆընտան իլմիհամ օլունմադտա իմիշ։

—

Տերսաատէթ սու գումբանիասընա մէնսուպ միհէնտիս վէ միւֆէթթիշ Մ. Բանչերա իլէ միհէնտիս Ֆէլիքս Տընիզ՝ գումբանիսի մէզքիւրընը Բարիզատէքի իտարէ մէճլիսինէ իսթիֆալարընը թադտիմ իտուպ, մէճլիսը մէզքիւր պու իսթիֆանամէլերի զապուլ իթմիշ տիր։ Ղայրէթ վէ մալիմաթլարընա սու գումբանիասընա խայլիճէ մուավենէթ իթմիշ օլան պու իքի միթէպէր միհէնտիսլերին նէ սէպէպ մէպնի պէօյլէ պիր դարար վերմիշ օլարընը հէնուզ մալիմ տէյիլ տիր։

Պունտան մատտա իշիտիրտիկինէ կէօրէ, շիրքէթը մէզքիւրէնին Տերսաատէթտէքի ամէլիյաթի միւտիրի վէ սէր միհէնտիսի պուլունան Մ. Բօլ Պութան տախի՝ պաղը իշտէն աօլայը Բարիզէ չաղրըրմըշ օլուպ, մումանիէյէ անգարիպ Տերսաատէթտէն հարէքէթ իտէճէքմիշ։

—

Յօֆիատան ալընան թէլէկրաֆլարա կէօրէ, բրէնս Ալէքսանտր՝ կէլէճէք ապրիլ այընն իսլթիաալարընտա Եունանիսթանա իճրաի սէյահաթ իթմէք նիյէթինտէ իմիշ։ հաթթա բրէնսը միչարիէյէ՝ դրալ Եորկիյէ վիկիթա վէլմէք վէ Եունան միլլէթինի եազընան թանրմազ արզուսընտա պուլունտըղընը Սոֆիատաքի Եունան բօլիթիգա մէմուրընա խապէր վէրմիշ տիր։

—

Բրէնս Դէրօմ Նաբօլէոն՝ մանատամը վէ պիր եավէրը հարպլա պէրապէր փետրուարընն 12սինտէ Լոնտրայա միւվասէլէթ իթմիշ տիր։ Բրէնսը միչարիէյէ՝ էրթէսի կիւնիւ էօյլէնտէն սօնրա մանատամը յա պէրապէր ֆարնպրօ նամ մահալտէ իգամէթ իտէն տիւզ տը Պաանսընն խանէսինէ կիտիպ, մումանիէյէ տէ բրէնս իլէ մանատամընը սապրգ իմբէրատօրիցա էօժէնինին խանէսինէ կէօթիւրմիշ տիր։ Պու միւլագաթ սուրէթը խուսուսիյէտէ վուգու պուլմուշ վէ իքի սաաթ տէվամ իթմիշ օլուպ, պու արա հիչ բիմսէ մէզքիւր խանէյէ դապուլ օլունմամըշ տրը։ Բրէնս Նաբօլէոն արաֆը սաաթ 4ի 40 տագիգա կէչերէք ֆարնպրօսան միւֆարէգաթ իթմիշ տիր։

Բրէնս Նաբօլէոն՝ մահպուսսան չրգար չրգմազ թանկիյէի սէպիլինի պա թէլէկրաֆ իմբէրատօրիցա էօժէնինէ պիլտիրիմիշ իսէ տէ, Զանազ դալէտէն կէչտիքլերինէ տաբիր հէնուզ պիր խապէր ալընմամըշ տրը։

Պինաէն արէյէ տիւն ագշամ իսքէնտերիյէտէ միթէվէճճիհէն հարէքէթ իթմէսի լազըմ կէլէն խուրտիսէ բօսթասը հարէքէթ իթմէտիյի միսալիա, Պրինտիզի թարիգիյէ էվրօպայա կէօնտերիլէճէք բօսթա տախի կէօնտերիլմէմիշ տիր։

Բուսիա գումբանեասընն Գուրնէք նամ վաբօրը՝ պիր գաչ կիւն թէէխսիսբրատէն սօնրա տիւն Տերսաատէթէ վիրուտա իտէրէք, իղմիր թարիգիյէ իսքէնտերիյէյէ միթէվէճճիհէն հարէքէթ իյլէմիշ տիր։

Մէզքիւր վաբօր՝ Օտէսատան հարէքէթ իթտիսի սրբատա, լիմանտաքի պուղար քեամիլէն չէօգիւրմէմիշ օլտուզունտան, Բուսիա վաբօր գումբանիասը 50,000 բուպլա մասրաֆը կէօզէ ալարագ տինամիթ պարտիթու իլէ պուղարը սէօքտիրիպ, մէզքիւր վաբօրն հարէքէթինէ եօլ աչմիշ տրը։ Ընճագ տիւն մէզքիւր վաբօրն գումբանեա աճէնթէսինէ վիրուտա իտէն պիր թէլէկրաֆնամէյէ նազարէն, լիմանը մէզքիւրընն պուղարը չէօգիւրմիշ տիր։

Քէղալիք Բումէլի չըմէնտրֆէր գումբանեասը թարաֆընտան վերիլէն մալիմաթա կէօրէ, գաթարղար՝ գարրն քէսրէթի հասէ-

պիլէ Հատամ քէօյ վէ Սինէքլի սթանսիոնլարը պէյնինտէ հարէքէթլէրինի թամթիլ իթմիշլերտիր։

—

Բուսիա տէվլէթինին Պալթիգ վաբօր գումբանեասը թարաֆընտան Լոնտրա թէրսանէսինէ պունտան ագտէմ արբարը իտիլմիշ օլան Գուրնամ ճէտիտա վաբօր՝ կէչէն բազար կիւնիւ Տերսաատէթէ մուվասէլէթ իտուպ, տիւն տախի Օտէսայա միւթէվճճիհէն լիմանըմըզտան հարէքէթ իյլէմիշ տիր։

—

Կէլէճէք մայիս 1տէ Բուսիա Զարընն թաճ թագընմա բէսմի սուրէթը մութանթանէտէ իճրա օլունաճաղը պիր պէյանանամէյի իմբէրատօրի իլէ իլան օլընտրը, վէ մէզքիւր զինէթտէ պիրբէր վէքիլ պուլունտրմալարը իչիւն պիլ ճիւմլէ Լիվրօբա տէվլէթլէրինէ տավէթճիլեր կէօնտերիլտիկի մալիմ տիր։

Ալընան մալիմաթա կէօրէ, բէսմը մէզքիւրտէ Եունան գրալը իլէ գրալիցասը վէ Պուլկարիսթան բրէնսի տախի հազրը պուլունաճաղլար տրը։

—

Սթամպօլտա Սուլթան Պայազիտտէ վագը պիր գումբարպազ գահվէխանէսի զապրթա թարաֆընտան պասըլըպ, 20 նէֆէր գումբարպազ տերտէսթ իլէ Պապը Զապթիյէյէ կէօթիւրիլմիշլեր տիր։

—

Բէթրօլ կապը սանտրգլարընն մուհաֆազասը իչիւն տէպպէյ իճրէթի մէսէլէսինտէն տօլայը Ամերիգա սէֆարէթի իլէ Պապը Ալի պէյինինտէ վուգու պուլան մուխապէրաթ՝ եվվէլճէ մէլհուզ օլան շիտտէթի քէսպ իթմէմիշ օլմաղլա, պու մէսէլէնին սուլհէն վէ իքի թարաֆընտա տա մէմնունիյէթինի մուճիպ օլաճաղ սուրէթտէ հալլ ու թէսվիյէ օլունաճաղը իհթիմալին խարիճինտէ տէյիլ տիր։

—

Ադրապի բաշանընն ավօգաթլարընտան պիրի պուլունան Մ. Պրբօպլի պու քէրրէ Ինկիլթէրրայա ավտէթ իթմիշ տիր։ Պրիտրօրթ եհալիսի՝ մումանիէյէ ավօգաթը քէմալը թաաղիմ ու իհթիրամա իսթիֆպալ իթմիշ վէ կէչտիկի եէրլէրտէ ֆիւթուհաթ քէմերլերի եարմըշլար տրը։

—

Տեվէ Թէվֆիքէֆին ալտրը մալիմաթա կէօրէ, Մանչ տէնիզի ալթընտան պիր թընէլ ինչա իթմէք իչիւն թանգիմ օլունան լայեհա եէնիտէն ինկիլիզ Մէպուսան վէ Այան մէճլիսլերինի իշղալ իթմէյէ պաշլամըշ տրը։ Հիւքիւմէթին թալէպի իւզրինէ, մէզքիւր լայեհայը բօլիթիգա վէ միլլի նօգթաի նաղարընճա թէտգիգ իթմէք իւզրէ մէճլիսը մէզքիւրէնին պաղը աղալարընտան միթէչէքքիլ օլարադ պու քէրրէ պիր գօմիսիօն նասպ օլունմըշ տրը։

—

Սբանիա հէյէթը վիւքէլասընն միւրէվվիճը էֆքէարը օլան էլ Գօրէօ կազէթասը վէ տիկէր պազը կազէթալար՝ մահուտ մարէշալ Պաղէնին Ֆրանսա իլէ Ալէմանեա մուհարէպէսինէ տաբիր ֆրանսըզճա պիր բիսալէ նէշր իտուպ, պունը Սպանիանին սապրգ գրալիցասը վէ չիմտիքի գրալին վալիտէսի իղապէլլայա ատթիյէ իտէճէքմիշ։

—

Պուլկարիսթանտա պուլունան Բումարը թէպաահիյէթը Եունանիյէ մէսէլէսի՝ պու քէրրէ կէրէք Եունան վէ կէրէք Պուլկարիսթան հիւքիւմէթինին մէմնունիյէթինի մուճիպ սուրէթտէ հալլ ու թէսվիյէ օլունմըշ տրը։

—

ՍԱՐՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 28 Փետր.

Ինկիլ. էհսամը Ինկ. Լիր.	102- 9/16
Օսմ. էհսամը աչքլսը	12-9/16
» » գաբանը	12- 3/8
Խթիդրազ 65	14- 3/4
» 69	13- 3/8
» 71	73- 1/2
» 72	23- 1/2
» 73	12- 3/8
Օսմանը Պանգ սաը	20- 1/8
Բուսիա խթիդրաչը	87- 1/4
Մըսրը տուլ. մութա հըլաէ	73- 5/8
» խթիկապը	96- 7/8
Տարիա Սանիէ (Մըսրը)	74- 1/2
Ուսչիլա խթիդրաչը (Մըսրը)	95- 5/8
Մանարիսթ. էհսամը 1877	101- 1/4
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	-

Բարիզ 28 Փետր.

Ֆրանս. էսկ. 3 % Ֆր.	81-05
» » % 5	115-70
Օսմ. էհսամը աչքլսը	12-20
» » գաբանը	12-40
Խթիդրազ 65 Ֆր.	71-
» 69	65-
» 73	61-
Բուսիկի չըվենտիքիրի	57-50
Օսմ. Պանգասը	752-50
Գրէտի Լիոնէ	383-75
Գրէտի Ֆոնսիէ	1373-
Լիոն ազսիոնը	1610-
Սուէզի ազսիոնը	2375-
Բուսիա 5 % 1877	92-
Իթալիա էհսամը	89-
Մըսր Ֆոնս. մութա հըլաէ	371-25
Մանարիսթան էհսամը	102-
Եունան 6 % 1879	408-75
Գամպիօ 3 այ վատէ	25-25

Վիէննա 28 Փետր.

Լօնտրա իւզերինէ գանպիօ	120-
Բուսիկի չըվենտիքիրի	25-70

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էհսկ. ուսմ. տիւն ազչ. գաբ.	13-13
Պու սապահ աչքլսը	13-23
Մրսը մութթահրաէ. գաբ.	32-10
Պու սապահ աչքլսը	32-30
Խթիդր. 63 (մութաոն)	73-
» 65	75-
» 69 (բինար	66-50
» 72 (Պոն տիւ Թրէ.)	22-50
» 73	60-
Բուսիկի չըվենտիքիրի	38-
Ագչէ փայիզի	9-
Բէսրը Դրչ.	26-
Հէվալէսիպ »	30-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆՆԵՐԸ

Գրէտի ժէնէրալ	6-37
Սթամբոլ պանկասը	3-15
Սօսիէթէ ժէնէրալ	5-10
Թրամվայ	3-20

ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրչտան	Դչ. Բր.
Պէյսլ մէջիտիյէ Ֆարգը	108-13
Մէթալիք »	102-20
Պէշիկ »	104-10
Ալթընըզ »	104-10
Պագըր »	700-
Դայմէ	990-
Ինկիլիզ լիրասը	110-14
Ֆրանսըզ ալթունը	88-
Բօլ	90-16
Գրէսից ալթունը	51-30
Գարպոն գայմէսի	09-

ԻԼԱՆԱԹ

ԿԱՐԵՒՈՐ ԱԶԳ

Ներկայ տարւոյն սկիզբէն ի վեր Նոր Գրատուն մը հաստատուած է Յակոբեան խան վերի յարկ թիւ 14, Երամեան Գրատան կից սենեակն։

Սոյն գրատան մէջ առ այժմ կը գտնուին միայն Ֆրանսերէն ընթերցանութեան արժանի ժողովրդական, գրական, իմաստասիրական նորատիպ մատեանք. քիչ ատենէն պիտի գտնուին նաև Անգլիարէն և Գերմաներէն լեզուաւ գրեանք, որք թէ ազգն են տպագրութեամբ և ազգն ալ պիտի ծախուին. նոյնպէս տուլատներ, ուշխարհացոյց տախտակներ եւ եւ։

Գրատունն որ երկոր ատենէ ի վեր յարաբերութիւն ունի արդէն Եւրոպայի ամէն մեծ գրասենեակաց հետ, դիւրագին պայմաններով յանձն կառնու կատարել Եւրոպական երկիրներու վրայ եղած յանձնարարութիւնք.

Ամէն տեսակ և լեզուաւ գրքեանք։

Բժշկական, ֆիզիքական, քիմիական, մաթեմատիքական, երկրաչափական, ճարտարաչխատական և այլ գործիք.

Դպրոցական պիտոյք առհասարկ.

Ֆրանսական և Անգղիական առաջին կարգի քիմիական արգասիք (բրօտիւ շիմիզ) իւղաներկ և ջրաներկ, նկարիչներու և գծագրիչներու պիտոյք՝ որոնք Պոլսոյ մէջ չեն գտնուիր և կամ խիստ սուղ են, ոսկեայ և արծաթեայ թիթեղ (ֆէյլ ան արժան է ան օր) պատկերներու կալվանեան կաղապար։

Արհեստական ամէն տեսակ նիւթեր եւ եւ։

Գրատունն Եւրոպական ամէն լեզուաւ լրագրաց, հանդիսից, պատկերազարդ թերթերու բաժանորդագրութիւն կընդունի և կանոնաւորապէս կը յանձնուի բաժանորդաց հետզհետէ երևցած թիւերն։

Գրատունն պատրաստ է պատասխանել Եւրոպիոյ որև է գրքի մը վրայ տեղեկութիւն ուզողներուն։

Գաւառներէն եկած ամէն յանձնարարութիւնք կը կատարուին խնամով և շուտով։ Մանաւորապէս մեր գաւառացի ազգայինք կրնան օգուտ քաղել սոյն նորահաստատ գործակալութենէն՝ որ իւր տեսակին մէջ մէկ հատիկ է ցուցրցած դիւրագին պայմաններովն և ուղղութեամբը։

Յանձնարարութիւնք ուղղակի կը խրկուին ուր որ ալ ըլլայ։

Ամէն գործառնութիւնք Լ-ԴԷՆ դրամով կը կատարուին։

Նամակներն պէտք է ուղղել հետևեալ հասցէին.

Ա. Պիպէրճեան

Կ. Պոլիս, Յակոբեան խան, Զագամաճըլար թիւ 14։



ԲԱՈՒԼԼԻՆ ԱՆԻՍՕՆ ԲԷԼԷՍԷՆԻ

Նեղլէ, կէօլիս էնմէսի, էօքսիւրիւք, սրգնէֆէս, պօղազ ազրաբը վէ պու կիպի սարի խաթալրդլարա քանմլէն շիֆա վէրիր։ Վ. Լիոնէլ Նամ Ինկիլիզ Գրատանը՝ չէսիտ պիր էօքսիւրիւքէն թուռուլրգտա, պունը խթիմայ եթմիշ վէ պիրինէ շիշէտ բիրի բաք օլմուշ տըր։

Հէր շիշէնին պօղազընտա Թօմաս Բոուել Պէյէֆրայբրօ Բոտ Լէնտրէ իպարէսի՝ սեյհ դէմին իւզերինտէ պէյազ եաղըլարա մուհարբէր պուլունանաց։ պու մարգայը թաշմայան շիշէ սոխթէ տիր։ հէր պիր էթիքէթ իւզերինտէ ֆապրիգասընդն Լէոն, Ֆիլիպ և Սոբէ մարգասը պուլունանաց տըր։

Գանծիւք պիրատերլէր էճզախանէսինտէ, Գալաթատա Եիքոմէք գալտրրըմտա Է. Գարուանանդն Նօ. 95 էճզա տէրօղիթօսընտա վէ սահր պիւտիւմէ միթէպէր էճզաճըլարտա թօքատան վէ բէրաքէնտէ սաթըլըր։

Ա. ԼԱ ԳՕՆԹԻԱՆՍ

Ա. Մ. ՊԻԼԼՕՐԵԱՆ ՎԷ ԳՈՒՄԲ.

Գալաթատա Վօյվոտատա 38 նիւմէրօտա վագը օրուպ պունատան պիր դաչ այ էվվէլ Պէյօղլունտա Տօղրու եօլտա Բանախյա նամ Բում քիլիսէսինին թա դարշըրընտա վագը 299 նիւմէրօյը մաղազայա նագլ իթմիշ օլան մաղազատա, Էվրօբանըն հէր նէվ շարապլարը, վէ սարի մուսքիրաթը պուլընտըղը կիպի, պագդալիյէյէ տարր հէր նէվ մէէքիւլաթ վէ սարէթ մէվճուտ տրր։

Էմմասալ մէզքիւրէ տիկէր մաղազայա նիսպէթէն հէմ դայէթ նէֆիս վէ հէմ ֆիյաթճատա տուն օլտըղը կիպի, կէրէք Պէյօղլու վէ կէրէք Սթամպօլ վէ գարլիյէլէրտէն վուգու պուլաճագ սրբարբշլար զայէթ չապուգ վէ մունթազամ սուրէթտէ իճրա իտիլիպ, հէր ճիհէթլէ բաղպէթլու միչթէրիլէրին խօշնուտ օլմալարընա տրդգաթ օլունաճագը իլան օլունուր։

ԼԷՈՆԻՏԻ ԳԼՕՆԱՐԻ

ՄԱՂԱԶԱԼԱՐԸ

Ինկիլթէրրա վէ Ամէրիգա վէ Ալէմանիա մաքինա ֆապրիգալարընտան էլ վէ այագ մաքինալարընդն պա ինանտէն օլուպ, կէրէք տուղինա վէ կէրէք թանէ իլէ վէ 12 նէվ տիկէր սիքիշ ալթալարը իլէ պէրապէր 6 սէնէ միւթէմատիէն իլլէնիլ պոգուլմանագ իւզրէ պիր դրթա սէնէտ տախի վերիկէնէ կընատ։ Գալաթատա Թիւնէլ սոգաղընտա 73 նուսմէրօտա վէ Տէրատատէթտէ Շարդ Հարշըար գարշըընտա 33 նում. ըրը մաղազատա էհվէն ֆիյաթ իլէ ֆիրուխթ օլունաճաղը կիպի, թէրիհէ բաղպէթ պույուրաճագ զէվթը փիրմանն տախի մէմնուն օլաճագը իլան օլունուր։

ԹԱՍԹԱԼԸԳ ՊԻՐՏԷՆ ՊԻՐԷ

ՆԱՍԸԼ ԻՄԶԷՐԻՄԻԶԷ ԿԷԼԻԹՍՐ

Նասրլ քի պիր խրրուգ պիպէ կէճլ սայր, էօյլէ սէ պու խասթալրդ կիզլի սուրիթաէ իւթիւմլգ հիւֆիմիտիր։ Պու խասթալրդա միւպթէլա օլանլար՝ կէօյիւտէ վէ գասպուրկալարտա վէ պազէն սրբիտա պիրէ աղրը տուեարար։ Իւսթէրինէ օսանճ կէլիր վէ ույումագ խաթերլէր։ աղը՝ խուսուսի իլէ սապահլարը ֆէնա տրր։ Տիշէր եարըկան պիր մատաէ իլէ քիրէէրիր, իշթահ գարանը, խասթա սինէսինտէ պէյիւք պիր աղրանը վէ պազէն պիր զասֆ վէ ասյմագ պիր աճլրգ սուեար, կէօզէր սայր, բարմակարընն ուշարը սուր վէ նէմլէնիր։ Պիր աղ վապթ սօնրա պիր էօքսիրիւք պաշլար, վէ պու էօքսիրիւք էվվէլա գուրու օլուր, վէ պիր գաշ այ սօնրա եէշիլէճ պիր պալկամլա կէլիր։ Խասթա տայմա պիր եօրկուշլուգ տուեար, վէ պէշհուսէ ույումագ խաթերը. պու ույգու քէնտիսինէ հիշ պիր գուվվէթ վերմէզ։ Պատէհու իւսթիւնէ պիր թիթիզլիք կէլիր վէ հեր շէյի ֆէնա կէօրիր։ Պիրէն պիրէ այաղա գալգարընտա, պաշը տէօնէր, ինգպաղը օլուր. տէրիսի կեահ գուրու վէ կեահ արճագ տրր. գանր գաթլրընդպ ճվվէլանը ազալրը. կէօզէրինին ազալրը սարը պիր բէնկ ալրը, խարարը ազ տրր վէ գոր օլուր. պունտան մասատա թօրթուլու տրր։ Խասթա՝ եէտիյի եէմէյի էֆէէրիա տիրարը վէրմէյէ մէճմուր տրր. պու խթիֆրա արտան տարար ադրգտա պազէն ուճր վէ պազէն թաթլըճա պիր տատ գալրը, վէ գուստուգտան ասնրա էֆէէրիա եիւրէք չարբընթըրը կէլիր. խասթանդն կէօզէրի գայրիկարը, վէ կէօզէրինէն էօնիւնտէ տայմա լէքէլէր պուլունուր. պէշիւք պիր եօրկունլուգ վէ գայրիկլուգ տույար։ Պիթիւն պու ամէմթիւր սրբա իլէ մէյտանա չրգար։ Տէրէր քի, էհսալինին իւշրայնընդն պիր քալը չու եա պու թարգա մէզքիւր խասթալրդա միւպէյլա տրր։ Պազը հէքիմլէր պու խասթալրընդն թապիթը իւզերինէ էֆէէրիա եանրըմշլար տրր։ Պազրլարը պիր հիյր խասթալրդը, պազրլարը հազմարզլրգ, վէ նիհայէթ քիմի տէ տուլագ խասթալրդը մագամընտա թէտավի իթմիշլէր տիր, լաքին պունդարընն միխթէլիֆ թէտավիլէրինէն հիշ պիրի մուվաֆֆագիյէթէ նայիլ օլմամշ տրր։ Մամաֆիհի «Մատատ Սէիկլէրի Շիֆաքեար Շուրուպը» հէր խուսուստա թէմամլյա խասթալրդը էյի իսէր։

Հազմըզլրգ բէք վախիմ պիր խասթալրգ օլուպ, բէք չոգ ինանդրատա վար տրր, վէ էկէր սէրիան պազրլրպ թէտավի օլունմագ իսէ, նէթիճէսի չոգ ֆէնա օլուր։ Սէիկլէրի չուրուպը էն միչքիլ ահվալսէ մուէսիր պիր մուալիճէ տիր։

Սահիպի Ա. Ճ. ՀՈՒԱՆՈՒ

2 Ֆարինկարն Բոտ Լօնտրա Է. Գ.

Պէյօղլու Գալաթա վէ Սթամպօլդն պիշիրիմէ պաշլրճա էճզախանէ վէ ապէյար սիքքանդարընտա պուլունուր։

Թօքատան վէ բէրաքէնտէ միւպաչէսթ իչիւն Գալաթատա Վօյվոտատա գուրպինտէ Եիքսէք Գալտրրըմտա Ն. 93-97տէ Ուսմանի Ինկիլիզ մաղազասընտա մէմուրը մախսուսը էմանտա Գարուանայա միւրաճաաթ իթմէլի տիր։

Վ. ԾԱՆՆԻՆԻՆ

ԱՅԼԻԹԱՊ ՆԱՄ ԷՃԶԱԽԱՆԷՍԻ

Սէնէ 1864տէ քիչատ օլունմուշ օլուպ Քէօրբիւ պաշընտա էմին էօնիւնտէ Վալիտ Սուլթան խանընդն քէսէսինտէ 1 վէ 2 նուսմէրօ իլէ մուրագգամ պուլունան մէզքիւր միթէպէր վէ չէօհրէթչուար էճզախանէսէ հէր նէվի քիմիավի էճզա վէ էսէվվէթը թըպպիյէ վէ մասէն սուլարը վէ Մօրինա պուլարը հիյէրինի խալիս եաղը վէ էճզան սարէէ պուլունուպ, ըէչէթպարա վէ էճզաբարընդ խալիս վէ թէմիզլիկինէ պէդայէթ արգգաթ օլունուր, վէ դայէթ էհվէն ֆիյաթլա սաթըլըր։

Սէնէ 1852տէ քիչատ օլունմուշ օլան մէզքիւր էճզախանէյին տիկէր պիր շիսպէսի տէ՝ Պէյօղլունտա Տօղրու եօլտա Միսք սոգաղը քէսէսինտէ 84 նումէրօյու սիւքքեան օլուպ, պու շիսպէ Վ. Ծաննինին մախսուսմուս Ժ. Ծաննի նամ քիմեակերին թահթը խարէսինտէ պուլունմագտա տրր։

Մէզքիւր մահալլէրտէ հէր նէվ մասէն վէ էճզա թահլիլ (անալիզ) օլունուր։

Սէնէ 1864տէ քիչատ օլունան Վ. Ծաննինին «Ալֆիթապ» նամ ուսմանի էճզա վէ էսէվվաթ սէրօղիթօսը՝ պու տէֆա Համիտիյէ ճատատէսինտէ Ն. 9 մահալէ նագլ օլունմուշ տրր։ Պու սէրօղիթօտա հէր նէվ էճզա վէ էսէվվաթ վէ քիւլիյէթի սօյֆաթօ պուլունտրդը կիպի, կէրէք ասքէրիյէ վէ կէրէք միլլքիյէ խասթախանէլէրինէ վէ թաշրարարա զայէթ թէմիզ օրարագ վէ էհվէն ֆիյաթլա թօքատան էճզարար կէօնտէրիլիր։

Հալիս Մօրինա պալրդը ճիյէր եաղընդն տէրօղիթօսու։

Պէյօղլունտաքի մունթազամ քիմիախանէ սախթ իշպու տէրօղիթօյա նագլ օլունմուշ տրր։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄՄ

Լ. ՃԶԱԽԱՆԷԻ

Պ. Վէ Հ. ՔԷՌՉԷՐԵԱՆ ՊԷՐԵՏԷՔԼԷՐ

Միսատաթի մատէսէն պէրու կէրէք էճզա թիւճարլըզը իլէ վէ կէրէք էճզաճրլրգ սանասթը իլէ մէշղուլ պուլունուպ, բազպէթլու էհալինդն հօշնուտպէթի իչիւն էլէն կէլէնի ասլա տիրիղ իթմէտիկիմիզ, հիրմէթլու միչթէրիլէրիմիզէ վէ ումում էհալիյէ բանա մատիմ տիր։

Պու ատֆա տախի էսթէսէն պէրու հիրմէթլու միչթէրիլէրիմիզէ պէպիւք պիր սա՝ յուլէթ օլմասը իչին պիր էճզախանէյին քիչասընա արգուքէչ օլուպ, վէ պու արգումանգա տախի նայել օլարագ, չոգ սէնէ. լէրտէն պէրու ամմէնին մատիմ օրան Սթամպօլտա Եէնի Ճամիէ քի 26 նումէրօ իլէ մուրագգամ էճզա սէրգիթօմուգտան մասատա, պու ատֆա նումէրօ իլէ մուրագգամ Սամամպօլտա քէսրիրի գարշըսընտա 77 նումէրօ իլէ մուրագգամ Պ. վէ Հ. Քէռչէրեան Պիրատէրլէր իւնվանը իլէ պիր էճզախանէ վէ սէրօղիթօ քիչատ իթմիշ օլուուղտմուգու, հիրմէթլու միչթէրիլէրիմիզէ ումում էհալիյէ արգ ու պէհան իսէրիզ։

Մէզքիւր էճզախանէ վէ սէրօղիթօմուգտա, Ֆրանսանդն, Լօնտրանդն վէ Ալէմանիանդն թէրթիպաթը քիմեավիյէսի իլէ էճզայի միքէնէդն վիյէսի պայթ սիգգաթը նարալմշ վէ էն ալա ճինսլէրինէն մէվճուտ, վէ էհվէն ֆիյաթլա ֆիրուխթ օլունուր։ Պունդարատան մատատա հէրան խմալ օլունան էնվահ ճինս չարագ, գօնեագ, թազէ մատէն սուլարը, վէ պիրինճի նէվ պալրգ եաղը, վէ մէշրուպաթը սայրէ տայիմա պուլունտուգու կիպի, էնվահ սէնթ վէ էտէվաթ տախի մէվճուտ տրր։ Մէզքիւր էճզախանէմիզէ վարիա ալան բէյնթալար, անդարիպ թազէ իլաճլար վէ էհվէն ֆիյաթլար իլէ պայթ սիգգաթը պիր սուրէթտէ իսմալ օլունուր։

Պունտան տա գանթի նազար, մէզքիւր էճզախանէմիզ իւզերինտէ հէքիմլէր իչիւն տախի սրիյէթէն պիր մահէնգ թախսիս օլունմուշ օլուպ, պու պապտէ պիր մարազտան տօպալը հէքիմ իլէ պիր իսթիչարէ իթմէք արգուսի օլան զէվթի, մէզքիւր էճզախանէմիզէ թէչրիֆ պուլուրտուգլարընտա, հէր պիր ճիհէթլէ ֆայիտէմէնտ օլաճագլարընը տախի պէհան վէ իլան իսէրիզ։

Տօգթ. Արապեան Լ.Ֆ. հէր բազար էրթէսի, բէնճէնպիհ, վէ նումատա իրթէսի կիւնէրի սապահ սասթ 6տան 8է գատար էճզախանէմիզտէ պուլունճաղը կիպի Տօգթ. Եդուարդ Իսթիւենան տախի հէր կիւն սասթ 6տան 10ա գատար էճզախանէմիզտէ պուլունուպ բազար կիւնէրի սասթ 3տէն 8է գատար քէնտիսինէ միւրաճաաթ իսէն խասթէկեանը մէճճանէն թէտավի պուլուրաճագ տրր։

ՄԱՔԻՏԱՆ Վէ ՑՈՒՀԱՆԹԷՍ

ՄՈՒՐԱՏԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐԻՆ

ՏԷՄԻՐ ԽՈՒՐՏԱՎԱԹ Վէ ԷՏԷՎԱԹ Վէ ՍԱՒԻԼ ՄԱՂԱԶԱԼԱՐԸ

Շէհրիմիզ էհալիսինէ վէ թաշրա միչթէրիլէրիմիզէ պիր սուհուլէթ օլմագ իւզրէ, Գալաթատա Բէյնճէնպիհ բազարընտա վագը մաղազալարը մաղազան պաշգա, պու քէրրէ Սթամպօլտա Ֆինճանճըլար եօգուլունտա 22 նումէրօ իլէ մուրագգամ սապէգ Մ. Զօլանընն մաղազասընտա պիր մունթազամ շիւպէ քիչատ իլլէմիզ օլտուղտմուգու բազմէթլու միչթէրիլէրիմիզէ իսէրիզ։

Մէզքիւր շիւպէմիզէ էնվահ ճընս չիֆթ մաքինալարը, տիքիշ մաքինալարը, քիլիտ, եարու թազմլարը, գունտուրաճըլրդա մախսուս պիճիմէզ ալաթ վէ էշեա, Բուսա քիլիտլէրի, տիւլկէր ալաթլարը, ֆապրիգալարա մախսուս էտէվաթ վէ էյէ թազմլարը, սրլաղ թազմլարը, սահան վէ քիլիսէ գամբանալարը, վինկօտան մամուլ թաս, քէպզէէ, սահան վէ սարի պու նէվ էշեա, արապա թազմլարը, սարամ թազմլարը, 40 տէֆա աթէչէ տայանրը մէշհուր Մէրլէ ֆապրիգասընդն բօթալարը, վինկօ, գուրշուն, չէլիք, տէմիր վէ սարը թէլ, սարը թէնէքէ, գօգուլու էնվահ մալլէր, վէլհասըլ հէր տիւրլու տէմիր խուրտավաթ վէ էտէվաթ վէ թօչաֆիյէ մէվճուտ օլուպ, պուլալար էն ալա ճրնալարընտան օլուգլարը կիպի, էհվէն ֆիյաթլա տախի ֆիրուխթ օլունմագտա տրր։

Նուհու տախի պէյան իսէրիզ քի, բազպէթլու միչթէրիլէրիմիզէ սուհուլէթ կէօսթէրմէկէ իչիւն հէր նէվ թէտավիր իթթիխազ գէլընմէզ պաղալ, կէրէք Տէրսատէթտէն վէ կէրէք թաշրատան տօղրուտան տօղրուլա վուգու պուլաճագ հէր նէվ սրբարբշլար հէմ զայէթ չարուգ վէ հէմ տէ սուրէթը մունթազամէտ իճրա օլունմագտա տրր։

Քէզալիք միչթէրիլէրիմիզ թարաֆընտան արգու պուլունմայան էմմաա իւզերինէ տախի զօմիսիոն զապուլ իսէրէք, մէզքիւր էմմաա էվրօբատան ճէլալ օլունուր, վէ կէրէք մէզքիւր էմմաա վէ կէրէք պիզտէ մէվճուտ օլան սահր մալլէր հէր իսթէնիլէն մահալէ եանի կէրէք ախիրէն տիկէր հիւքիւմէթլէր թահթը խարէսինէ կէչէն մահալ վէ իսքէլէլէրէ վէ կէրէք մէմալիքը Շահանէ տախիլինան պուլունան հէր մահալ վէ իսքէլէլէրէ թարաֆընդրզտան ագթարմա իրթարիրիր։

Թալիսլ օլան զէվթի՝ տօղրուտան տօղրուլա գիրտէ մուհարբէր աս. բէսիմիզէ միւրաճաաթ իսէպիրլէր։

Մ. Ց. ՄՈՒՐԱՏԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ

Գալաթա Եօրկանճըլար սոգագ Ն. 70

Տ. ԱԼԼԱՀՎԷՐՏԻ ԷՃԶԱԽԱՆԷՍԻ

Սթանպօլտա Եէնի ճամի հավլուսընտա Բօսթախանէի ամիրէ գ ըսընտա վագը 12 Ն° իւ միւրագգամ տրր։

Պու ատֆա էվրօբա ֆապրիգալարընտան տօղրուտան տօղրուլա էն ճինս էճզալար ճէլալ իսլէմիզ օլտուղտմուգուն, կէրէք օգգա վէ կէրէք չիշէկլրէ պիրինճի ճինսէն սալֆաթօ վէ գընագրնալը Գօրտօ վէ լակա չարապալարը վէ չէլիք չրուպը, վէ քէնտիմիզին բէք տիգգաթը կէրէք հազրլատարընդմը Էլիւտէր Գէ Բէյդն նամ մուալիճէի միւրէթ գ ուսնմագտա տրր քի, մէզքիւր մուալիճէ կէրէք մէտ խասթալրդալարը կէրէք համիլ գատընալարա վուգու պուլան խաթիֆրա վէ եիւրէք գ լանթրը կիպի ֆէնալրգալարա գարշը բէք թէէսիրլի պիր թէրթիպ տիր, իշանը պուրթիւն ագատէմիալար թահսին վէ թագտիր իթմէքտէ տիր։ Պունդարատան մատատա, չօճուգլար իչիւն տախի թաբեօգա, վէ սիւրիւ վէ Սլամանեանդն էնվահ ֆիտէլի մատէն սուլարը թազէ օլտուղտ մէվսիմ իչիւն կէթիրթ տիրիլմիշ տիր։

ՊԱԼԸԳ ԵԱՂԸ ՏԷՄՈՂԹՕՄԸ

Սէկլեսուսա պալրդ եաղընդն Նորվէկիա մալի օլմագ իւզրէ էն ճինսլէրինէն կէրէք Ֆըշը, կէրէք օգգա վէ կէրէք չիշէ իւլ պուլունտա վէ զայէթ էհվէն ֆիյաթլէ սաթըլմագտա տրր։

Հէր կիւն սապահ վէ աչքամ Տօղթօր Տատրբեան էֆէնտի տախի զախանէմիզէ օղրամագտա տրր։

Էճզախանէմիզտէ Տօղթօր Այվազեան էֆէնտի հէր կիւն սասթ 10ա գատար հազրը պուլունարագ միւրաճաաթ իսէն զաթրը գ տէճէք, վէ այրճա չօճուգ խասթալրդալարընա տախի պագանագ տրր։ Թրը միւմարէյէ եաղընդ ճումատա կիւնէրի քէզալիք սասթ 7 գ գատար խարաթ պագանագ, վէ թարաֆը էճզախանէմիզտէն ֆագրը օլանլարա մէճճանէն մուալէճէի լազրմէ իթա գրընճագ տրր։